



ՍԻՐՈՅ ԽՈՐՃՈՒԹՅՆԵՐ

(Հայ և օսման գլազէտ հանճարներու իմաստով)

ԵՐ

ԵՕԹԸ ԱՆԳԱՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԱՇ
ՄԵՐԱՊԻՆԸ... ԵՒՔ ՄԻՒՄԻՒ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒ ՄՅ ՎԱՊԱՀԸ

Ա. ԱՀԱՐՈՒՆԻԱՆ



Ա. ԱՀԱՐՈՒՆԻԱՆ

Դաշտ կառաւ առաջ է առաջ ամեր համար պայտա
թեանը, նըմա (սէլի) բացը ի լուսած է արեգակից՝
իսկ հմարդաբար առողերից... : :


«Սիրէ զիս անկեղծ անրիծ լոյս սէրով,
«Որ՝ քեզ սիրեմ սիրաբուզիս սըտով . . . : »

Յ. Ղ. Դ.

Սէրը՝ երկնքի սիրտն է՝ սիրոյ մէջ երկինք դրէք . . . :
Շէթքսիր

Սէրը՝ 9000 տարուան մանուկ մըն է. մանուկի միամիտ
մաքուր սըտով սիրեցէք ձեր սիրուհիները . . . :
Վիդթօր Հիհնո

Տպագր. Յակոբ Փափազեան, 3 Միտան Սուարէս, Դահիրէ



493

ՍԻՐՈՑ ԽՈՐՃՈՒՐԴՆԵՐ

(Հայ և օտար դրադէտ հանճարներու իմաստով)

ԵՒ

ԵՕԹԸ ԱՆԳԱՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԱԾ
ՄԻՐԱՊԻՐԸ... ՇԻՔ ՄԻՒՍԻՒ ԵԳԻՊՏՈՎԱՅՈՒ ՄԵ ՎԻՊՈՎԿՐ

Սկզբանը պատճեն է տառին մեջ ցաւու գոյացութեան
թեատրու, զան (սէլֆ) բացը հայութեան արծագալիքները

Ա. ԱՀԱՐՈՆԻԱՆ



Ա. ԱՀԱՐՈՆԻԱՆ


Սկզբանը պատճեն է տառին մեջ ցաւու գոյացութեան
թեատրու, զան (սէլֆ) բացը հայութեան արծագալիքները


8. Զ. Պ.

Սէրը երկնքի սիրտն է սիրոյ մէջ երկինք գրէք
Շէթքսբիր

Սէրը 9000 տարուան մանուկ մըն է մանուկի միամիտ
մաքուր որտով սիրեցէք ձեր սիրուհիները
Վիդթօր Շնիօ

Ճպագր Յակոբ Փափազեան, 3 Միտան Օռւարէս, Գանձիրէ





ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Փ Ա Խ Ա Ն Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Ի

ի հարկէ ամէն գիրք իր մէջ վեհապանծ հոգի մը ունի
որ կը խօսի իր հետ հաղորդութեան մէջ մտնողին լուռ ու
մունջ լիզուով . . . :

Ու այս զբած դրբոյիս ծաւալով գրիչով և հոգիով պըղ-
տիկ . . . Բայց զինք սիրողաց և ընթերցողաց ցոյց պիտի
տայ մեծ անմահ վեհապանծ հոգիները . . . որոնց սիրոյ սկին
սրտերնուն խորէն պիտի ցայտեն անրիծ լոյսի պէս սիրոյ
խորհուրդները . . . :

Եւ որուն միջոցին ալ պիտի խօսիք սատանական սադ-
րանքներու սանձուած սիրապիղծ սրիկայի մը իրական
վիպակը:

Ի շիւ թէ օգտակարութիւն մը ըրած ըլլայի գիրքս սի-
րողաց ընթերցողաց՝ հապարտ պիտի զբայի ինքզինքո՞՝ հայրե-
նիքին սէրով զրահուած արդարութեան դրօշակը ի ձեռին
պարտականութեան պատնէշին վրայ սպասող՝ և թշնամեաց
հանդէպ ատելութեան կրակով բորբոքած զինուած զինուորի
մը պէս ալ ուրախ . . . :

ՅԱՐՈՒԹԻՒՆ Դ. ՄՈՒԱԼԵԱՆ


ՔԵԶԻ ԿԸ ԶՈՆԵՄ...


Անկեղծ ազգայնականի անրիծ սէրով հոգիդ տոկոր-
ուած՝ ազնուականի հայ արիւնը երակներուուգ մէջ ողողուած՝
ամուրի արի քաջարի հայ երիտասարդ . . . և պատուախնդիր
դեռափթիթ կոյս կոկոն ազնուատունմ վարդաղջիկ հայուհի . . .
քեզի ձեզի կը ձօնեմ այս գրութիւնս:

. . . Եղերաբաղդ անմեղ խարուած՝ ձեզի պէս չքնաղ
հայուհիներու սիրոյ սկինին ներշնչուած՝ ու արի վեհ հայ ան-
ուան դիմակով այլասիրուած սիրապիղծ սրիկայ մարդկրէշի
մը հանդէպ՝ ատելութեան կրակով բորբոքած հոգիովս գրած
դրուագները ձեզի կը նուրիեմ . . . որ գուք պիտի վառէք
վազը՝ սէր Աստուծոյ տահարին ջահը՝ որուն լոյսով ալ վառե-
լով՝ հայ ընտանի օնախին սրբազն հուրը . . . կարգացէք և
պատախանեցէք՝ թէ որ օգտակարութիւն մը ունեցայ ձեզի
ինքզինք հապարտ և վարժատրուած պիտի զբամ:



ՅԱՐՈՒԹՅՈՒՆ Պ. ՄՈԽԱՆԵԱՆ





Եօթը լաւգամ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԱԾ ՄԻՐԱՊԻՂՆ... ՇԻՔ ՄԻՒՍԻՒ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒ ՄԸ ԻՐԱԿԱՆ ՎԻՊԱԿԸ



Ա.

«Աստուած սէր է» պարտին արք (էրիկ մարդիկ) սիրել զիւրեանց կանայս (զիրենց կինը) իրբւ զիւրեանց մարմին, որ սիրէ զկին իւր զանձն իւր սիրէ:

« . . . Զի ոչ ոք երբէք տտեայ զանձն իւր, այլ մնուցանէ և զդարմանէ զնաւ:

«Կանայք հնազանդ լերուք արանց ձերոց (ձեր ամուսնուն) որպէս և վայել է ի տէր: Կանայք ի զարդ խոնարհութեան ակնածութեամբ և զգաստութեամբ զարդարել զանձինս. մի ի հիւսոս ոսկեհանս ընդելուզեալս մարդարտով, կամ ի հանդերձս պաճուճեալս, այլ ի պատւոյ վեհութեանց, զի այն է հաճոյ առաջի Ֆեան» . . . :

Պօղոս Առաքեալ

Պօղոս առաքեալին թելաղը՝ նքով մէջ բերում մը ըրի առնելով Ս. Աւետարանէն առյժ երիշու տողը՝ ան սիրապիղծ երբեմնի սեռերուն համար՝ որոնք «Սէր Աստուածը» ուրանալով՝ պիրմայրոյն ընտանի Ս. յարկը գժոխքի կը վերածեն, ամուսնութիւնը զոկ տըստիանքի մոլուցք նկատելով (թէ որ կարելի է ըսել

շունի պէս) . . . որուն մէկ իրական վիպակն է որ
պատմեցին քովս՝ և ես ալ իրը Նոյնան հաճապետա-
կան՝ նահատակուած ընտանի բոյնի մը տարագիր-
տարակի մը ձագը ըլլոյի . . . կարծես այդ տեսակ
մարդ-հրէշ գիշատիչ անգղներուն խէջութեան ժես-
թին հոգիս վրդոված՝ կրկին վրէժխնդիր գրիչս իրա-
ւունքի արդարութեան համար պայքարող գրիչս . . .
ձեռքս առի գրելու սոյն փոքրիկ գրքոյիս ալ՝ իցիւ-
թէ օգտակարութիւն մը ունենայի կարդացողներուն
հման «վրէժ» — միլիսն հոյ նահատակներու արեան
փոխ վրէժ» գրած առաջին գիրքիս՝ որ զգացումէ մը
մզուած գրեցի՝ տառապանքի զառնութեան բաժակը
յմրուր խմելով գինով . . . այն ժամանակը «տառա-
պանք» — երես 86 — խորագրին տակ այսպէս զրած
եմ.—

«Քրիստոս, Յոր երանելին, մարգարէն Ա. Երեմիար,
«Եօշտիեցին քեզ սիրեցին՝ հայերն ալ նոյնը ահա
անւ ես ալ սիրեցի քեզ՝ կը սիրեմ տանջանք

ու տուայտանք
«Ա՛խ, միակ գրիչս՝ սնուցանենք արեան ծով մեւ-
լանէդ ո՞վ . . . տառապանք»»

Աւ արդարութեան և իրաւունքի սեղանին վրայ
ողջակիզուոծ զոհերու արիւն ըլլար նման չարչար-
եալ արդարութեան համար խոչեալ Քրիստոսի արիւ-
նին պէս անրիծ գրիչիս մնունդը . . . անած արրեցած՝
կրկին պիտի խօսի զինք սիրողին հետ . . . այս ան-
դամ ալ կրկին՝ իմաստուններուն վեն հանձարներուն,
գիտուններուն, տառքնալիներուն՝ սիրոյ ցոլացուցած
նշոյլը մարել ու զող մարդ-հրէշի մը պատմութեան
լիզուով . . . բայց ո՞վ կարծզ է Աստուածային սիրոյ
արշալոյսով ճառագայթարձոկ Նոյնան ընտանի Ա-
յարկին օճախը մարել՝ որ այսպէս մարդ-հրէշները

պիտի մարեն հայ ընտանի բոյնին արեւը . . . : Եւ ո՞վ կարող է մանել ի ծնէ ազգայնականի մը սրտէն, հոգիէն ազգասիրութեան սրբազան հուրը . . . վէստեան կոյսերու հանգոյն սրբուհի նահատակ մայրի մը ձեռքով վառուած սրտին խորանէն կախուած բուրվառին կրակը . . . որ կը ծխայ խունկի և կնդրուկի բոյրով անուշ՝ վերայիշել տալով նահատակ ծնողքին ողջակիզման և միլիսն մը նահատակներու եղեռնական կամաւոր պատարագը ցեղին հայոց՝ որ Աւետարանի Ա. առաքեալներու և սաղմոսերգուներու բերնով իսկ արտասանուած՝ ու իրական պատկերը տեսած է այս տողերը դրող պատուախնդիր թափառաշըջիկը . . . :

«Իսկ ի հեղման է արեան ձերոյ մարտիրոսաց ահոտ անուշ բուրեաց ի յերկինս՝ և հոտոտեցաւ «Տէրն . . . ի հոտ անուշից ընդ կամաւոր պատարագս ձեր»:

(Գիրք «Վրէժ» երես 37)

Ու ո՞վ կարող է մարել՝ պատանեկան թարմ տարիներու հասակին մէջ՝ սրտին վրայ դրօշմուած՝ նահապետական վեհ հայ ընտանիքի մը վերապրող վտարանդի զաւակի մը հաւատքին, յոյսին, սէրին սրբազան բացերը . . . որ զգայական զօրութեան զրահով զինուած մաքին ուժի մարտնչումով, մաքառումով . . . վառ պահել կ'ուղէ . . . :

Եւ ո՞վ կարող է մարել՝ մարտիրոս մայրի մը ընտանի օճախին վառած՝ պատանի զաւակին սրտին կրակը . . . ջահավառ Ա. Գրիգոր Լուսաւորիչին խորհախորհուրդ տաճարին անուան տառապող անմահին նման՝ խորվիրապներաւ խողխողումները, վիթխորի կռիւները, անլուր տառապամնքները, ֆիզիքական շարչարանքները, սատանայական սադրանքները, նովիսանձի խանձերը, արագրութեան տուայտանքները, վտա-

բանդի վայեմները, աքսորութեան զրկտնքները . . .
չեն կարող մարել:

Ու ահո՞ այդ սիրոյ անշէջ հուրը և անմահ հայ
ցեղին ընտանի օճախին կրակը մարել, մոխրացնել ու-
զող այլասերած մարդ-հրէշի մը վիպակն է որ պիտի
պատմեմ ձեզի սիրելի ընթերցող՝ և ալ աւելի ձեզի
ամուրի սեռեր — աղջիկ և տղայ — որ պատմիչն այ-
ինծի ըսաւ թէ՝ «լաւ մտիկ ըրէ ամուսնութեան այս
տուամը՝ որ գուն ալ դեռ ամուրի ես, վաղը պիտի
ընթանաս կեանքի նամբան, փեալից քէ ծաղկալից . . .
նամբան՝ Աստուած գիտէ:



Բ.

ՊԱՏՄՈՒԱԾՔ
ՊԱՐ ՍՐՃԱՐԱՆԱԿԱՆ ԳՈԼԵՃԵ

«Պառ-սրճարանական գոլէճ» . . . ըսի՝ վրաս չի
խնդաք՝ տարբերութիւնը շտա չնչին բան մըն է
իրականութեան մէջ՝ քանի որ «դպրոցական գոլէճը»
իր փոքրիկ աշակերտները ունի յոյակ նշոյլը զիրենց
դրասեղանին վրայէն կը ցոլայ — որ բոլորս ալ այդ-
դպրոցին յոյակ նշոյլէն վառուած ենք . . . նոյն
սեղանն ալ պառ-սրճարոնը ունի, որուն շուրջը
հաւաքուած թէ «բոլիթիքոս»ները և թէ սրճարանի
«հերոսաները» . . . և թէ ալ Օմար Խայեամի
վարդապետութեան գաւանող «կեր, տրբ և
ուրախ լեր» . . . ի աշակերտները՝ բագոսային խնկար-
կու քուրմերուն պէս երգիչներ։ Ապացո՞յց, դպրոցին
գոլէճի աշակերտները զիրենց աշխարհագրական, պատ-
մական, վիպական և այլն՝ գիրքերու վրայ գլուխնին
կախած՝ բաց աչքերով . . . երազներու կարմիր լոյսով

շլացած թիթեռնիկի պէս՝ կամ ըսենք սիրերդակ սուխակի մը պէս կը թռչին կոյս կոկոն վարդերու թոյրէն բոյրէն սիրարրշին . . . գէպի անհունը Սրճարանական պառ գոլէճի փոքրիկ աշակերտներն ալ . . . զիրարու հաւասար գլուխներ գտնելով, սեղանին վրայ գլուխ գլխի տալով, է՞ն . . . մանաւանդ թէ որ քիչ մըն ալ նոյեան հայկական գինի Արարատեան մրուրով . . . կամ անդլիական ուխաքի՝ կամ գերմանական փրփրալի Մունիխի պիրա, կամ Փրանսական գոնեաք, կամ պէլճիքական վերմուտ, կամ իտալական ֆօրնէ, կամ թրքական օյդ և կամ յունական Մէտաքսէս գանուի այդ սեղանին վրայ . . . ինչպէս գրիչին բերանը բացող մելանը . . . և շիներուն մէջ լուր ու մունջ նիրհող այդ անմահական թէ . . . մահացու հեղուկ ըմպելիները, երբ որ յիշեալ փոքրիկ . . . պատանի աշակերտ երուն փորը մանէ՝ կարծես հոգեբանական վերլուծումով Սողոմոն իմաստունին փոխուէին . . . — կամ ըմպելին մարդը փոխելով — լեզունին կը բացուի . . . ու այլեւս թէ որ դուս գրիչ ունիս գրէ խօսածնին՝ և թէ որ գլուխ ունիս մտիկ ըրէ ըսածնին . . . որոնք խմողները պահ մը առաջ գեռ բառ մը խօսիլը իսկ կը շուարէին . . . ահա բագոսային խնկարկու քուրմերուն պէս ողոմպիտական Աստուածաներու գահը կը բարձրանան . . . Աշխարհը կործանելով ու շինելով, որ ըսել կուտայ այդ անմահական հեղուկը, գինովներու գանկերը գրգռելով . . . փոխելով :

Ու կեսն քիս պայքարին մէջ ըմբիշամարտի դոիւռով . . . ինկայ ու ելայ՝ յաղթեցի ու յաղթուեցոյ . . . ի խնդիր պատառ մը հացի՝ ա՛խ այդ հոցը՝ որուն քով շատ կայ՝ բայց բերան ու ախորժակ չիկոյ ուտելու . . . և միւսին քով ալ հաց չիկայ՝ բերան և ախորժակ կայ ուտելու . . . :

Եւ տարագրութեան տառապանքի ցուպիս յենոտ
նախս սինսամութեա՝ պարգեւած մարդկային իրաւուն-
քի, տունէ տեղէ, ծնողքէ, հայրենիքէ զրկուած,
ի խնդիր պոռնկացած քաղաքականութեան դեւ դիւա-
նագէտներու, մեծ դահիճներու նիւթական սին փա-
ռաց շահերու . . . — կարծես թէ վաղը չպիտի սատ-
կին՝ անիծուած օձի պէս՝ ճանկ մը հողով կշտանու-
լով . . . պատերազմի միքրոպը ցանելով դեռ փառք և
գահ ոսկի գանձ կը փնտռեն . . . մեր բերնին պատա-
ռը գողնալով անիծեալ դեւ դիւանագէտները . . . «Մի
շեղիր զրիչս»:

* * * * *

Եւ իմ ալ բերնիս պատառը գողնալով . . . ի խըն-
դիր պատառ մը չոր հացի . . . բոլոր արհեաներու
ըովէն, հնոցէն, սալէն, մկրատէն, տեղկեանէն, կաղու-
պարէն անցայ . . . միշտ կուրծքիս վրայ պահելով սի-
րասուն գրիչս . . . Ու այսօր ալ «պառ-սրճարան գո-
լէճի» մը . . . տնօրէնութեան բաժինն ալ ինկած է ե-
ղեր կեանքիս . . . այն ալ բուրգերու աշխարհին մէջ
արեւաքաղաք գողտրիկ «Գահիրէ»ի ծոցը . . . որ կը
գրեմ այս վայրկեանիս այս գրքոյկա՝ յար և նման
Պրուսայի նահանգին պատկանող ծննդավայրիս «Զէն-
կիլէրուի Անսրուպեան վարժարանի այն երանելի օր-
ուան գարուէն շրջանաւարտ երած պահուս հրաշքնե-
րու մայրաքաղաք Գահիրէի վրայ գրած «Յովսէփ գե-
ղեցիկին» երազը վերիշելով — որ կարծես այսօր
կ'իրականանայ — բայց վաղուան ալ գաղտնիքը կայ՝
որուն ծոցը թափանցել Աստուծոյ արթւած է կ'ըսէ
Սոզնմոն իմոստունը իսկ . . . :

Բայց մեղի ի՞նչ վաղուան գաղտնիքը, ձգենք տի-
եղերը սաեղծող «Տէր»ոջ, վաղուան առեղծուածը թէ
մեր կեանքին ի՞նչ պահած է դեռ վաղը . . . արե՞ւ թէ

ամպ... այդ ալ Աստուած պաստան թող խորհի՛ հոգս...
այդ մեզի չի պատկա իր:

* *


Այն գիշերը շաբաթ գիշեր էր՝ պառ-սրճարան
գոլձիս . . . յաճախորդ փոքրիկ աշակերտներս . . .
ուրախ էին որ վաղը կիրակի է, դոնէ օրուան ախա-
տանքի յոզնութենէ զերծ պիտի մնային՝ պէտք էր
քոնի մը հաս նրկնել . . . : Խեղճ կարսոնները ուրախ
նն այս շաբաթ գիշեր՝ քոնի որ շատ պախչիւներ պի-
տի առնեն . . . յութակի պէս կառառններուն լեզուն
ալ բոցուած է. — Էւա վուսքի մոզի աօտա . . . էյվա՝
տիյօ Մարթէլ զոհաք . . . տիյօ օֆ Ամսթէլ պիրա . . .
Էնո փոթիրի պիրա Փիրէմիտ . . . հին Հելետայի ազ-
գայնականի անման հոգին լեզուն, Եգիպտոսի բոլոր
հանրային զայրերու մէջ — պառ, սրճարան, ճաշարան,
գարեջրատուն և այն վայրերու մէջ կը շրջի . . .
խնդիր չէ որ տէրը, վարիչը իթալացի մըն է, Փրան-
սացի մըն է, հայ մըն է կամ արտաք մըն է . . . կար-
ծես բովանդակ ըմպելիսերուն լեզունները յունարէն
հասկնային . . . որու փորի մէջ որ մտնէ յունական
ազգայականի հոգին ալ միասին ներսը մտելով . . .
Աթինայի հռչակաւոր «բոլիթիքոս»ներուն պէս կ'ակը-
սին ազգայնականալ՝ մին զեհ Վէնիպէլոսը փառարա-
նելով, միսը սինեօս Մուսուլինը փառարաններով ու
միւս սեղանին վրային ալ՝ ներկայ օրուանս հերոն
հեր Հիթլերը կը փառարա են ըսելով թէ — ինքին-
քը Աստուածներու կարգին դասած արիւնուշտ կար-
միր սուլթան Համիտին գիշատիչ ընկեր Վիլհելմ Քայ-
զէրին 65-70 միլիոննոց գերման վեհ ու վսիմ մեծ
քայլայուած ազգը մէկ սիրտ մէկ հոգի հաւաքեց՝ ար-
դարութեան զրահով զինուած «Պողպատեայ Ասղա-
ւարաններու» մէջ . . . աշխարհի խաղաղութեան ձիթե-

նիին ծառին արմատը կրծելով չորցնել ուզող՝ ի շահ դրսմին . . . ձիթապտուղին համար . . . ծառը չորցնել ուզող Եհովային անիծած անիծապտրտ հին հրեայ ազգը՝ որ քաղաքին մէջ որ ըլլան՝ այն քաղաքը անբարոյականութեան միքրոպ ցանող . . . և այն քաղաքին բնիկ ազգաց՝ և հիւրընկալ ազգաց առեւտրակոններուն շահու աղբիւրները չորցնող . . . հրեայ ազգը՝ դուրս հանեց գերմանական վեհ ազգին անմահ հոգին՝ կրկին յաղթանակի պատնէշին վրայ սոււառնեցնելով . . . որ ֆրանսական ազգն ալ կ'ուզէր այդ գերման ազգայնականի հոգին — փոքրիկն հայ Կիլիկիոյ որբուկ վեհ հոգիին պէս . . . կենսունակ արիւնը ծծել . . . աղաւնեակի ձագին սրտէն արիւն ծծող օձին պէս . . . :

* * * * *

Ու գաւաթները զիրարու կը զարնեն կեցցէ՛ Հիթլէր . . . կեցցէ՛ Մուսսուլին աղաղակներով . . . որոնց քովէն, սրտէն, հոգիէն կարծես նոր ազգայնականի արև մը կը ցորայ՝ պոռնկացած աշխարհի քաղաքականութեան մութ մթնոլորտին վրայ . . . գերազնիւ Եգիպտոսի վեհ քաջորի ազգայնականներուն և արաբ ժողովուրդին ալ հիսցումի սուարկայ եղոծ . . . :

Ու յանկարծ պառ-սրճարան գոյէծիս . . . դուռը կը բացուի՝ տրաբ տղայ մը նորին վեհ. Ֆուատ թաւդորին և իշխանազուն Աստուածատուր գեղեցկութեան չնորհքով ու չողով օժտուած վեհ. Ֆարուք Սաատ իշխանին լուսանկարները կը ծախէ, յանկարծ տեսնալինուն պէս՝ սեղանի մը վրայ՝ զինարբունքի խրտիսնանքով ուրախ կոչնականները՝ բաժակները պարզեցին կենացնուն՝ վեհ. Ֆուատ թագաւորին և գերազնիւ իշխան Ֆարուք Սաատին, որուն արդարադատ մականին առկ անիստիր ազգիր ազատութեան արեւին չողը կ'ըմպեն, զուարճանալով։ Ու այս տողերը գրող վատրանգի, աքսոր, պանդուխտ հայն ալ





Ն. Վ. բարեխնամ Ֆուլաս Ա. բազաւորը Եղիպտոսի
 և Պեհափառութեան գեղանի գեռափրիք
 շառաւիդր Խեխան Ֆարուք-Մաասի՝
 որուն սիրածուն սպասկի դայ-
 լայլը պիտի լսինք ունչեն՝
 սիրոյ խորհուրդներու
 բոյըով . . . :

ի սրտէ մաղթելով՝ արեւշատութիւն և ասողջութիւն,
վեհափառ Արե արքայի պէս արե տուող մեր կետնքը
լուսաւորող վեհ. Ֆոււատ թագաւորին՝ և իր սրտին
շառաւելողի շող՝ իշխան Ֆարուք Սաատին ձօնելով սոյն
գեղօնս . . . որուն աստղափառ գահին և մականին տակ
ազտարէն գրի պիտի տունեմ գրութիւններս . . . :

«Հրաբեներու մայր-քաղաք՝ արեւավառ Գահիրէի
նառագայթաց լոյսի,

«Ո՞վ բարերար օգոստափառ Ֆուատ Արքայ վեհա-
պանձ Եգիպտոսի,

«Եւ Աստուածատուր դեռափրիք իշխան Ֆարուք
Սաատի՛ շառաւելող լոյսի լոյսի

«Թող Աստուած վառ պահէ՝ արփաւետ տոհմերնուդ
աստղը նման արեգակի,

«Որուն նառագայթին տակ՝ միլիոն անխսիր ազգեր
ու ես ալ կը նենուիմ ահա,

«Ալօրելով կենացնուդ առողջութիւն եւ արեւա-
տութիւն սերունդնուդ անման . . . »

Գահիրէ, 1934

ՅՐԹՆ. Դ. ՄՈՒԱԼԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱՍԵՂԱՆԻ

ՊԱՏՄԻՉԸ...

Փ.

Կարծես թէ Արարատեան սիրունդին սերմը՝ նոյ-
եան գինիի մրուրով մկրտուած ըլլար . . . ոչ մէկ փո-
թորիկներու մբրկածուփ ձիւնը . . . ոչ մէկ ջրհեղեղ-

ներու կարկռւտախոսուն անձրեւներ, չեն կարողացած՝
թոյրը ու բոյրը փախել . . .

Ու հայկակոն դաստիարականի պատմի՞շը լսեմ թէ . . .
հայկական գինարբունքի բազոսային քուրմերէն մին
լսեմ . . . Սրճարան-պոռ գոլէճիս փոքրիկ աշակերտ
յաճախորդներէն մին սկսաւ պատմել այս գրական
վիպակն որ կը գրեմ . . . Եւ Հայր Արքանոմի մը
փառքին տիրացած՝ նահապետական ծեռունի հայրիկի
մը քմծիծաղանքի ժամանուն վրայ առնկ քիչ
մըն ալ գլուխը բռնուծ . . . բերանը բացաւ բաելով.—

Աղբար, աղբար . . . ամէն ազգ զիրենց հերսննե-
րով, զօրավարներով, տիկտագոռներով և թագաւոր-
ներով կը պարծենայ, մենք ատոնց քով ինչո՞վ պիտի
պարծենանք . . .

— Մեր ընտանեկան վեհութիւնով ըստ մին՝ որ
վարժապետի մը կը նմանէր:

— Հա՛, հա՛, ըստ միւսը՝ կաթի պէս Լիբանան
ողին կուլ տալով ու լեզւն սանկ լզելով . . . մեծ պա-
տերազմը այդ քու ճառախասոծ «վեհութիւնդ» ծո՛-
վարժապետ խաֆալը . . . մսիիրութեան վերածեց . . .

— Ու երրորդը Օքար գոնեակի գոյնով կարմրած
պատասխանեց.— Այո՛, այո՛, հիմակ այլասերած շիք
միւսի հայեր շատ կան . . . որոնց փորը անօթի գըր-
պաննին ծակ . . . գործերնին է անմեղ աղջիկեր խո-
բել. անոնց արիւնով կշտանով . . . վրայ բերու կար-
ծես ոյժ տալով խօսողին ու չորրորդը ձեռքը վերցնե-
լով՝ տեսէ՞ք ըստ մատները ցոյց տալով՝ ամէն մա-
տերնիս մէ՞կ է . . . այլասերածին քով ազգասէրը կայ,
չարին քով բարին, մութին քով լոյսը . . . որ մի տ-
լոյսը կը փառաբանուի՝ արդարութիւնը կը փնտուի,
և բարին կը պաշտօւի . . . հակառակ որ իմ բարեկա-
միս տղան այս ձեր ըստ շիք միւսիւ այլասերած փի-
ճերէն էր . . . որ շատ օճախներ մարեց՝ բայց ես ալ

դաւակներ ունիմ, որոնք օճախ վառած են հասկցա՞ք աղբարձներ, ըսերով պատմեց գոլէճիս փոքրիկ . . . աշակերտներէն մին, հատ մը եւս ճնկելով անմահական հեղուկը՝ գլուխը գրգռելով, ուզեղը ողողելով . . . սկսաւ պատմել, որուն ամփոփումն է:

ԱԱյս սատանայի ձագը պղտիկուց յայտնի էր արդէն ինչ բարի ծաղիկ ըլլալը, 8-10 տարեկան հասակին մէջ գպրօցէն դուրս վանտեցին, չունի պէս փողոցները կը թափառէր, վերջը Մէլֆոնեան, Մաթէռուսն ֆապրիքոնները օրական 4-5 զրուշով աշխատելու դնաց, վերջը երաւ, չուկայի գրականութիւնը սորվեցաւ, հայրէն Ա. Բ. Գ տառերը գեռ հազիւ հազ կրնայ գրել քանի մը բառ Փրանսերէն սորվեր է. «Ես Փրէրներու գոլէճէն երած եմ» ըսեր է առ ու այն կողմը . . .

Վերջապէս 20-22 տարեկան հասակին մէջ դատարկապորտներու գասը լաւ սերտոծ . . . մարդկային շոշորթի շողով խամաճիկներու գայլի աւետարանը գոց ըրած . . . «Հիք միւսիւ»ի զգեստով տրտաքին կերպով կարծես տղամարդ մը, ներքնապէս հրէշտիպ ոնկարոյական, անհկարագիր, անառակ սրիկայ «Փին» մը . . . մարդկային կենցաղավարութեան պատմութենէն անտեղեակ՝ հայերէն իր մայրական գրականութեան և գիրի ու գիրքի ու պատմութեան մասին, գաղափար մը իսկ չունեցող այս խամաճիկը . . . Եգիպտոսի մէջ լոյս տեսնող ֆրանսական օրաթերթ «La Bourse Egyptiene» — Լա Պուրս էժիրախին - թերթը ձեռքը կամ գրպանէն անպակաս ընելով . . . Փարիզի մէջի բեռնակիրներուն և փողոցները մուրացիկներուն խօսած ֆրանսերէնի տասնի բաժանումով ինը քառորդը իսկ խօսիլ չգիտցող այս «Հիք միւսիւ»ի մարդկային միօէ շոշորթը . . . գոլէճականի անունը գրպանի ֆրանսական թերթին հետ պատցնելով . . . գառնուկի մորթով գայլը՝ խեղճ արհեստաւոր հայրի.

կին հացով փորը կշտացնելով մայրիկին տուած ջուրով հոգին զովացնելով այդ անիծուած անառակ լսակոտը . . . իր նման, ըսենք թէ՝ իր ձեւէն «;իք միւսիւ»ի զգեստէն խարուելով աղջկան մը սիրտը կը գրսւէ :

Ի զուր հայրիկին, մայրիկին, աղջականներուն խրատականները ըսելով թէ՝ զեռ զուն քեզի հայ ճարելու գործ մը չունիս ի՞սչպէս պիտի ամուսնանս . . . Բայց «սեւը ստապոնը ի՞սչ ընէ, խենթը խըրատը ի՞սչ ընէ . . . ի» իմաստը մարմին տուած այդ անառակ տղուն դիմակին վրայ փակած ի զուր խըրատներ :

Ու վերջապէս պատուաւոր ծնողքին վրայ խօսք մը չի գալու համար հարահիք կ'ընեն «չիք միւսիւն» պսակելով, հարսը տուն բերելով՝ 5-6 հոգին վրայ հարս մը աւելնալով . . . ու տարի մը վերջը փոքրիկ երախայ մը եւս աւելնալով . . . 8-9 հոգի երեք սենակեններու մէջ, ահա ձեզի ամուսնութիւն՝ որ խոսվութեան կը փոխուի :

Ու այս սիրապիղծ մարդ-հրէշին քարացած սրախն խղճի ձայնը խեղդուած, ու զգացումը ու խիղճը փոշշրացած . . . սատանայական սադրանքներու ոգին փորը կը մտնէ խամաճիկը հրահրելով՝ դէպի գործի կը մզէ՝ Աստուածային սիրոյ ընտանի դրախտները դժոխքի վերածելով . . . ու քայքայելով:

Ազտանեակի փետուրով գիշատիչ գիտակեր անգղը՝ սոխակի պէս հարսը ու սիրասուն անմեղ 3-4 ամսուան երախան խարելով կը համոզէ իր կիւը՝ 25-30 ոսկիի զարդեղէնները, մատանի, ապարահաջան, ու զեր ու փոքրիկ երախային նուէր բերուած գլխարկին վրայ կարուած 20-30 դահեկաննող ոսկիները ու փոքրիկին վիզը կախուած ոսկի խաչը և զղթան ծախելով

կ'երթան Փարիզ, իբր հոն բնակելու և աշխատելու
ու նոր ընտանի բոյն մը շինելու ալամօսա . . . կահ
կարասիներով:

* * *

Ու Փարիզ են: Բայց եգիպտոսի մէջ «Լա Պուրսը
ձեռքը ու գրպանը պատող «շիք միւսիւն» Փարիզի
մէջ բեռնակիր ալ չի կընար ըլլալ . . . այդ գիտցած
ֆրանսերէնով՝ ու կարծես թէ Փարիզ կոչուած քա-
ղաքն ալ ոսկիներ հալեցնելու հոնց մը եղած ըլլար . . .
30-40 եգիպտական ոսկին շատ շուտ կը հալի՝ ոսկե-
րիչներու բովին մէջ հալեցուցած ոսկիին պէս՝ պչրու-
հի փարիզուհիներու սիրատուն շունչին հետ շոգիա-
նալով . . . :

... Ու «կարիքը կ'ստեղծէ» կ'ըսէ հանճարը, և
այս մարդակերպ հրէշը՝ մարդկային առաքինութեան
ծիրանիչն մերկացած, բարոյական նկարագրէ քայ-
քայուած, փարիզցի տխրահոչակ 60-70 աղջիկ կին
իգական սեռերու արիւնը խմող մարդարէշ «շիք
միւսիւ» ֆրանսացի «Լանտրիւ»ի մը պատմումանը
հագած . . . թութակի կեղծ-պիղծ լեզուով՝ սոխակի
գոյնով փետուրով՝ զիւենց բնակած պանդոկին մէջ
իսկ մրջիւնի պէս վխատացող «միս» ծախող ֆրանսուհի
մատըմուազէլի մը կը մօտենայ . . . փափուկ «միս»ին
զմայլելով . . . ու հարսը և երախան մոռնալով . . .
շունի պէս անոր քծնելով:

Եւ մի քանի գիշերներ բացակայելով ու խարե-
լով հարսը ըսելով թէ պատրուակ գտնելով — աար-
հեստ սոբվելու գիշերուան դասընթացքի կ'երթամ . . .
այս ինչ ժամուն թէ որ չիգամ, ինծի մի սպաէք՝
պառկեցէք . . . և այլն»:

Եւ այդ բացակայ եղած գիշերները՝ հայ վեհ ազ-
քին պատուաւոր երիտասարդներու անուան իսկ կա-

բառէն, վառուղղ ֆրանսուհին . . . , իր «միս» ծախած պանդոկին մէջ՝ որսը ոտքը եկածի պէս ուրախ . . . «շիք միւսիւ» հայու մը հետ «մեղրալուսինը» կ'ողջունէին Եգիպտոսէն գացող «հազար և մէկ գիշերներու» հուրի-պարիկներու հեշտանքը վայելելով . . . :

Եւ ո՞վ գիտէ ինչ կ'երազէր այն գիշերները լըքուած հարսը՝ իր փոքրիկ երախան սրտին սեղմած յուշիկ յուշիկ քնանալով . . . որ նոյն պանդոկին մէջը, միւս սենեակի մը չորս պատերուն մէջ, ողոմպիսկան աստուածներու քուրմ-քրմուհիներու պէս՝ տոփանքի մոլուցքէ արրշիո . . . ջահավառ Փարիզին գիշերներու ծոցը . . . սէրը կը փառարանէին թէ սէրը կը պղծէին

Կամք պէտք էր Փարիզի մէջ աշխատելու և ընտանիք մը պահելու համար դրամ շահելու, մանաւանդայն ալ այստեսակ սրիկայ գաղաններուն համար՝ ուրոնց համար կինը զոյգ մը գուլզայի արժէք ունի . . . թէ որ հիննայ կը նետեն՝ նորը առնելու համար . . . :

Ու այս անխիղճ, անգութ, անաստուած, աննկարագիր, անկրօն, անպատիւ, անտուակ վիճը . . . իր հարազատ մաքուր կի՞ր, և իր հայրութեան անարժան խղճի խայթէ, սիրոյ զգացումէ չորցածին փոքրիկ զաւակը . . . երեսի վրայ ձգած՝ թէ որ կարելի է ըսել ըստ երեւոյթէն գատելով՝ «անօթի, ծարաւ, պատառ մը հացի պուտ մը ջուրի կարօտը քաշել տալով . . . » պանդոկին գաղանի սենեակհերուն մէջ խէնէշութեան, լկափութեան տիղմին մէջ ինկած՝ հեթանոսական ցընծունիներու հանգոյն հեշտանք սփոռող գաղիուհին հետ սէրը կը պղծէ . . . միանգամայն ալ սէրը փառարաներով ինքզինք խարելով . . . :

Ու այս հայ անուան գառնուկի մորթով այլասերած վագրը . . . գայլի խորամանկութեան խօսքերով սիրոյ տղամանդներ թափելով ֆրանսուհին սիրաը

գրաւելու համար ըսելով թէ «Եգիպտոսի մեծահաշնուաս կալուածատէրի մը որբ մնացած տղայ է, իր և մայրիկին բաժին կալուածները հօրեղբայրը գրաւածէ, իրեն համար 200 սակի դրամնատան մէջ պահ դըրուած դրամը առած՝ Փարիզ եկած է արհեստական վարժարան մտնելու արհեստ մը կամ դերձակութիւն կամ շապիկագործութիւն և կամ մեքենագործութիւն սորվելու, ու բաւական սորված ու յառաջացած է մի քանի ճիւղերուն մէջ . . . ? բայց դրամը հատած է, 5000 ֆրանք ալ որ պահած էր Եգիպտոս վերագառնալու համար, ան ալ դողցած են . . . ու հիմակ քեզ տեսածիս պէս քոյրս ու մեռած սիրած սիրուհիս միտքս ինկաւ . . . ու քեզմէ բաժնուիլ չեմ ուզեր ա'խ քու գութիդ, գուրգուրանքիդ, գեղգեղանքիդ զուրպան . . . :

Ու այս «միտ» ծախող փարիզեան գեղուհին՝ որ շատերուն գուրգուրանքի «քոյր» եղած է . . . ու այս ինկած «բոզ»ին — վրան բաց խօսքով . . . այս ինկած «միտ» ծախող պունիկին սրտին խորանէն դեռ մաքուր ընտանիքի մը փափաքին կանթեղը վառ կը պլազայ . . . այս սիսապիզծ մարդարէշին խօսքերէն խարուելով, կը յանձնէ հոգին, կեանքը ու քսակը . . . հինգ հազար ֆրանքին տեղը տասը հազար ֆրանք տալով՝ որ երթայ Եգիպտոս սորված արհեստին ճիւղին վրայ խանութ մը բանայ՝ գործը յաջողութեան մէջ գնելէն յետոյ, 5-6 ամիս վերջը՝ նամակով մը պիրեն կանչէ որ Եգիպտոսի մէջ տուն տեղ ըլլան ընտանիք կազմեն . . . և այլն :

Ու առաւօտեան առագաստի սենեակէն մեղրայլուանի ճառագայթները ողջունող նորապսակ ամոլիներ բաւ պէս կը բաժնուին, փարիզեան գեղուհիներու կարմրաշուրթ մեղրածորան համբոյրներու տակ՝ սէ՞րը

փառաբանելով թէ սէրը պղծելով . . . :

Եւ պղծուած սիրոյ պոռնիկին անկողինէն ելլելով՝ սիրապիղծ սրիկան . . . Ակած ու լքած երեսի վրա, ձգած իր կնոջը և անմեղ փոքրիկ երախային քով կը վերագառնայ՝ կրկին խարելով խեղճ թշուառուհի կիւը ըսելով թէ.— Այս գիշերուան արհեստիս դասին ճիւղերը ցատ էր՝ մինչև լոյս այդ ճիւղին հետեւցայ՝ կրկին դեռ բան մը չի հասկցայ . . . ու անօթեցայ՝ դեռ բերանս բան մը դրած չեմ, ախորժակաւ այսօր Եգիպտոսի մէջ եփած փիլաւիդ պէս ազուոր փիլու մը կ'ուզէ . . . շուկայ երթամ Սինի ծովափունքէն որսացած աղուոր իւղլը ճերմակ բաղեր կը ծախուի եղեր Գահիրէի լորամարդիներուն պէս թարմքանի մը հատ բերեմ խաչէ, ջուրին վրայ ալ փիլաւ մը շինէ, արաբական հատիկ հատիկ փիլաւ մը . . . և շի՝ մըն ալ հռչակաւոր «Պօրտօ»ի գինի բերեմ, քէյֆ մը ընենք . . . ըսելով՝ խեղճ կոտրած սրախն սիրոյ սկիհին մէջ՝ նման կեղծաւոր փարիսեցիներու լեզուի թոյնը՝ սիրոյ նեկտարի գոյն տալով . . . Յուշ դայի համբոյրով մըն ալ ի հարկէ՝ արցունքով ծածկուած կնոջ երեսը՝ և փոքրիկ անբաղդ երախային երեսը լիզելով շուշը . . . շուկայ գնաց որս բերելու . . . Ի զուր սպասեց անարժան ամուսինին գալստեանը՝ որ հաց և կերակուրի բաներ պիտի բերեր ի զուր . . .

Ու լոյսէ փախչող ջղջիկի մը պէս՝ թռչուն բադքերելու գացող մարդ-հրէշը՝ ինք գիշատիչ անգղ տղուաւի մը պէս սեւց ոծ սրտով, սեւցած հոգիով կը թռչի ալ չի վերագառնար, բարոյապէս մեռած, նկարագրէ մերկացած, մարդկային անտւնէ մահացած . . . սիրապիղծ «շիք միւսիւ» մարդ-հրէշը . . .

ՆՄԱՆ ՍԻՐԷ ԶՆՄԱՆՍ

ՉԵ ՉԻ ՀԱՄԱԲ . . .

Պատմութիւնը անողոք է, և անոր մէջի անմահ հանճարներուն դրօշմած իմաստներն ալ անքննելի . . .

Վիպակիս սիրոպիզծ սրիկային սոխակի սիրոյ գայլայլէն խարուող անմեղ առաջին կինը՝ ի հորկէ՝ գաղանին սրտին սիրածը չէր՝ բայց ստորին մարդուն մէ՞րը ինչ է որ, յարդի մը կամ լուցկիի մը բոց . . . որ վասիլը և մարիլը վայրկենական է:

Ինչպէս որ քսի «պատմութիւնը անողոք է» անքննելի՝ անոր թերթերը մարդկային կեանքի հայելիւներ են՝ որուն մէջէն կը ցուրայ՝ անխտիր աղքատի և հարուստի դասակարգի բաժանումով, անոր մէջ կ'եւյեւայ «ազնուական, միջակ, ստորին» դասակարգեր՝ երեք կարգի բաժնուած՝ որոնք ի հորկէ ամէնքն ալ իրենց նմանները ունին սիրելիք, որոնց մասին պատմութիւնը կ'ըսէ — «նման սիրէ զնմանս» . . . :

Արեւին տակ գաղտնի բան կա՞յ . . . ո՞վ կարող է ինքինքը խարել՝ և ի՞նչ կ'արժէ «չիք միւսիւ»ի հովերով թռչուի՝ միտքով, քսակով, գլուխով դատարկ . . . և խարել անմեղ աղաւննեակի պէս կոյս աղջիկներ՝ ու արիւնը, պատիւը և ոէրը ծծերով . . . լլկել ու լքել:

Ո՞րու ըրած և գործած կ'ըլլայ այս ոճիրը՝ թէ իրեն և թէ աղջկան չ'ըլլա՞ր, արեւին տակ ամէն բան յայտնի ըլլալէն վերջը:

Նմանապէս երբեմնի այն ինքնահաւան ու շփու-

ցած աղջիկները՝ (որ վերջը պիտի կարդաք) ի գուրը
իրենց ծնողքին խրատներուն կուտ չի տալով՝ սպա-
նիսկան դղետակներ կ'երազեն . . . :

Ու օրին մէկն ալ՝ տռփանքի մոլուցքէ գրգըռ-
ուած . . . իր նման իր արիւնը սէրը սիրտը կրողի մը
կ'իյնայ . . . սպտնիսական դղետակներուն ծոցը իշխան-
ներ երազելով . . . երազադիւթ սիրարբչիու:

Եւ երբ որ տռփանքի հուրը մարած է սրախն
մէջն լուցկիի մը բոցին պէս լոյս տալով . . . :

Ու երբ որ «մեղրալուս»ի վարագոյրը բացուե-
լով . . . արեւի լոյսին ճառագայթներուն տակ ծոցը
պառկողը կը տեսնէ որ՝ ոչ թէ իշխան մը՝ այլ իշ-
խան երսւն ու աղնուական և միջակ մարդոց դասա-
կարգէն ալ վար . . . ստորին ծառայի մը սէր ունեցող
կապիկի նման մէկու մըն է սիրտը և . . . ծոցը բա-
ցեր . . . ու յա դի և լուցկիի չափ իր սրտին սէրի
լոյսն ալ մարած կ'ըսէ խորհուրդներու մէջ թաղուած
«սէրը կոյր է . . . եղեր»:

Բայց դուն կոյր ես . . . հպարտութեանդ բար-
ձունքներէն վար ինկար՝ քեզի պէս ստորինի մը գիր-
կը . . . որուն համար աղնուական գրոգէտ պատմոգէտ
հանճարները ըսած են «նման սիրէ զնմանս» . . . :

Ե.

**ԵԳԻՊՏԱՀԱՅ "ՇԻՔ ՄԻՒՍԻՒԻԻ" ՄԱՐԴ-ՀՐԵՇ ՄԸ
ԿԱ Մ . . .**

ՔԻՉ ՄԸ ՎԻՊԱԿԱՆ ՍՈԽԱԿԻ ՓԵՏՈՒՐՈՎ ԱՆԳԼ ՄԸ

«Թիչ մը վիպական ըսի» տսկից վերջը՝ թէ որ
կարելի է ըսել քիչ մը դրական լեզուով պիտի գրեմ
պատմիչին պատմածները ամփոփելով, քանի որ պատ-

միշը պառ-սրճարան գոլէճին սեղանին վրայ նստած
քիչ մը շատ ճնկեց . . . թոթովախօս աշակերտի պէտ
որուն բառերը միմիայն գոլէճին տնօրէնը կարող է
հասկնալ . . .

* *

Ասմազուն հորիզոնին ծոցէն ցայտած լուսնկայի
գիշերով՝ սպասող սիրուհիի մը սէրով . . . ի զուր
սպասեց՝ խարուող եղերաբաղդ հարս կինը՝ իր անար-
ժան սրիկայ ամուսինին. և լքուած 6-7 ամսուան ե-
րախսան իր հրէշտափալ . . . անարժան պապաին վերա-
դարձին՝ որ զիրենց սնունդ պիտի բերէր՝ Յուղայի
համբոյրով մտանելէն վերջը . . .

. . . Եւ ի զուր օրերով գիշերներով սպասեց իր
անարժան ամուսնուն գտլատեանը լքուած կինը լո-
լով . . . ան երբեմնի կարմիր վարդանման երազներու
ծոցը ծփծփացող շփացած շիրին աղջիկը . . . «Հիք
միւսի» սիրականին սպասած երանելի արեւոտ օրե-
րուն գիշերներուն պէս . . . որ իր աննման սիրական
սիրահար շիք միւսիւն . . . իր շիրին շրթունքներու
հեշտանքի գիւթանքէն սիրարբշիռ . . . աղաւնեակի
ձագի մը պէս՝ եկածին պէս գիրկը կը նետուէր . . .
մեղրածորան շրթունքները՝ շիք միւսիւ սիրականին
շրթունքներուն տալով . . . սիրոյ երանութեան նեկ-
տարը ծծելու . . . գիրկընդախառնումի հոճոյքով,
նման սիրոյ Առառածածուհի Աստղիկայ՝ որ իր սիրոյ
Աստուած Վահագին կ'սպասէր . . . վարդի մը փունջ
ձեռքը՝ իր աննման սիրոյ թագուհիին նուիրելու . . .
սիրուհիին սէրը գրգռելով . . . և ան ալ իր սիրակա-
նին հոգին կախարդելով . . . որոնք արփուէտ սէրը կը
փառաբանէին . . . կ'ըսէ հանճարը՝ գրական և իրական,

Ու մարդ-հրէշին լլկած, լքած, յօշոտած եղերաւ բաղդ խարսող կիսը ամէն բան իմացաւ: Եւ օտար ապականած մթնոլորտի մէջ Փարիզի հանրատան համբաւով պանդոկներուն միոյն մէջ իր անօթի, անլեզու, անմեղ երախային հետ կարապի մուհուան ողբերգը երգելով ուզեց ինքնասպան ըլլալ, հապա իր սրտէն փրթած զաւածկը . . . :

Ու բարոյապէս ինկած հոտած՝ այդ պանդոկին մէջի իր պառկած սենեածկ թէ անարե, մութ խցիկին լոյսը մարեց՝ Աւագ Ռւբրաթի գիշերուան տուամը խաղալու . . . :

Եւ յուշիկ յուշիկ անուշիկ հրեշտակի մը քունը քնացող սրտակտոր զաւակին մօտեցաւ՝ հերոսուհի անմահ Շահի մը քաջագործութիւնը գործեմ ըսելով՝ նախ զաւակը սպաննել՝ նման արիւնուուշտ մեռելատիպ շանսատակ Համիտին դահիճներու գաղանային կիրքէն սուրէն ազտած զաւակին պէս . . . և ինք զինքը սպաննել:

Բայց այս գոհերը ոչ Համիտական դահիճներու և ոչ ալ Թաւալաթական գիւտանար գոնկերու զոհն էին . . . այլ իր միսէն ու արիւնէն մարգահրէշի մը զոհը պիտի ըլլային, սատկելիք սրիկայի մը զոհը . . .

Ու կամաց կամաց անշշուկ քայլերով մօտեցաւ իր քնացող երախան խեղդելու ու վերջն ալ ինքին քը պատուհանէն վար նետելու . . . վերջ տալու այս կեանքին որ մեռեալ կենդանի զոհ եղած էին այլեւու:

Բայց ի զո՞ւր երբ խելակորուս գլուխով ցիրուցան մազերով՝ կատաղի մատակ տռիւծի մը պէս խույսցաւ զաւկին, ձագին վրայ լափելու, խեղդելու . . . ուժասպառ ինկաւ երախային տռջեւ՝ երբ իր վեհ մանուկին ճակտին վրայի ցոլացող լոյսը՝ որդեսպաննուաթեան ոճիրով թունաւորուած անդիտակից մայրիկին արտասուաթօր լացող աչքերը պահ մը կուրցուցին . . .

հրա՞շք մ'էր արդեօք որ տեղի կ'ունենար Փարիզի ապականած երկնքին տակ, հայ մայրիկին անըիծ սերը կը մարմնանար . . . :

Սոսկաց մաման ետ ետ երթալ ուզեց . . . շուարած ի՞նչ ըներ՝ աչքերը կուրացած էին . . . հեղեղանման թափած արցունքներու կաթիլներէն տաքցած արթնցած երախան հրեշտակի աշքերը բացաւ . . . վոքրիկ թաթիկները երկարեց մա՛ մա՛ . . . հառաչով մը՝ մայրիկին կուրծքը կը փնտոէր որ անօթի էր . . . ու երաւ ծունկի վրայ նստեցաւ լացող կոյր մայրիկին ցրցքնած մազերէն բունեց՝ կարծես ըսել ուզելով.—

Մամա՛ . . . մամա՛ . . . ես ի՞նչ յանցան:ք ունիմ որ ինծի սպաննել խեղտել կ'ուզես . . . ինչո՞ւ ինծի աշխարհ բերիր . . . և ինչո՞ւ զիս անօթի կը պահես . . . Ա՛խ, մա՛ . . . գթայ ինծի մա՛ . . . գթայ . . . Ա՛խ անօթի եմ մամա՛:

Ու գորովագութ խնկաթ մամային կոտրած սիրալը պոռթիած՝ խելակորոյս որդիկորուս մօր մը նման մա՛մա՛ . . . պոռացող ճչող երախային վրայ խոյացաւ կարծես կորսուած և գտնուած սրտակտոր զաւակը ըլլար՝ լալով կուրցած աչքերը՝ լոյսը կորսնցուցած և շոյափելով բունեց երախան մայրական տաք համբոյրներու ջերմութեան տակ կուրծքին սեղմեց, օրերէ ի վեր անօթի մնացած թշուառուհի կնոջ՝ սնունդէ հիւթէ հեղուկէ կաթէ քոմուած ծիծերը բացաւ, ու չորսած կեռասի նման պտուկը երախային բերանը տըսուած կաթթ թէ արիւնը ծծելու . . . անլոյս կուրցած աչքերը դէպի երկինք բարձրացնելով ու պոռալով . . . —

«Ո՛վ գերանզօր ամենակարող տիեզերքի ստեղծիչ Տէր Աստուած՝ լոյս լոյս տուր աչքերուս . . . ու գոնէ գթայ սա երախային որուն արդարութիւն և իրա-

ւունքի վրէժը քու կամքէդ կախում ունի» . . .

Ու երկնից անէծքները դժոխային կրակները թափէ սիրապիզծ մարդահրէշ անարժուն զիս լլկող լէող ա-մուսինիս վրայ . . . որ մնզի այսպէս զոհելով երեսի վրայ ձգեց՝ ու հարսանիքին քօղս ու նարօտի չողը դեռ ճակտիս վրայ՝ փոխոն ուրախութեան արցունքի ցո-ղերով պղծեց . . . ու աստուածային սէրդ իսկ պղծե-լով՝ սա պահուս պոռնիկներուն ծոցը մտած՝ կատղած գազանի մը պէս՝ անօթի գայլ վագրի մը պէս . . . գարշապարները համբուրելով դմակը կը լիզէ . . .

Ո՞վ տէր լոյս տուր աչացըս . . . լոյս՝ և «զատ արա ինձ զատաստանի իմոյ» . . . յանցաւոր սիրա-պիղը ո՞վ է անոր գլուխը փշրէ երկնառատ չանթի կայծակի կրտկով . . . ու այդ գլխին մարմինին վրայ ուտիչ որդերը տեղացուր . . . թող այդ կեսնքը գէշ —լէշի պէս որթնոտի . . . գիշատիչ դիսկակեր ան-գղներուն ագռաւներուն կեր ու կերակուր ըլլայ ոյս աշխարհի վրայ տեղ ու անուն չունենայ . . .

Ա՛խ լո՞յս տուր աչացըս լո՞յս . . . ը՛հհ . . . հ . . .

Ու լլկած, լքուած, խարած կինը՝ իւղը մարած կանթեղի մը պէս՝ գետին ինկաւ մարեցաւ . . .


* *

Առաւոտեան արշալոյսին՝ պառկած խցիկին փոք-րիկ պատուհանէն արեւի ցուլք մը ներս մաած՝ կարծես լալով աչերը կուրացած եղերաբաղդ կնոջ աչքերուն լոյս բերած ըլլային . . . ման հրաշափառ Ս. Յարու-թեան արշալոյսին՝ որ լալով աչքերը կուրցած Ս. կոյս Մարիամ Աստուածային աչքերը կը բանային . . .

Եւ երբ որ արթեցաւ մաման, ա՞հ երա՞զ էր արդ-եօք՝ որ զինք կը կարծէր թէ իր երախան խեղղած

մեռցուցած էր, և ինքնասպան եղած էր . . . Ու երբ
լոյս ի լուսով տեսաւ խցիկին կիցը քաշուած քնացած
երախան հրեշտակի յոյսի նշոյլ աչքերը կը բանար
մա' . . . մա' . . . պոռալով, Ա՛ն զա . . . ւա . . . կ . . .
ը'ս' . . . պոռալով մատակ առիւծի մը պէս ցիրու-
ցան դլխու մազ բոչերը ցցելով՝ կորսուած և գտնը-
ուած ձագուկին վրայ խոյացաւ . . . համբուրեց համ-
բուրեց համբուրեց . . . տրոփող սիրտը հեւացող
կուրծքը հանգարանցուց՝ . . . երբ կուրծքին վրայ
սեղմեց՝ համբոյրներու ջերմութեան տակ մարմնա-
ցող, և լուսավառ մամային երեսները, ծիծերը ձանկող
խնդում երեսով երախան, թափած աղի արձունքներով
սիրապիղծ մարդահրէշ ամուսինին կեղծ-պիղծ սէրին
կրակը, այրուած սրտին մոխիրներուն հետ մարած
էր . . .

Բայց իր սրտակտոր սիրասուն զաւակին — «Սերը
սրտին լոյս տուած» էր . . . լալով կուրցած աչքերը
բացուած էին:



Զ.

ՓԱՐԻԶԷՆ ԵԳԻՊՏՈՍ

Յուգայի համբոյրով՝ սիրապիղծ շիք միւսիւ
մարդ-հրէշ ամուսինը՝ լլկած, լքած կինը, ու լոյս աշ-
խարհ բերած անմեղ երախան խարելով . . . սիրասուն
սոխակի լեզուով կեղծ թութակի շարժառիթով ու
գիակակեր գիշատիչ անգղ ուրուրի փետուրով թուած
դացած էր . . . փոխան լորամարդի և Սէնի ծովափուն-
քի բադերէն բադ բերելու . . . բադի պէս թոչելով
հասած էր «Փարիզէն Եգիպտոս» . . .

* *

Աղեքսանդրիոյ՝ համայն Եգիպտոսի և գողտրիկն Գահիրէի նաւահանգիստը՝ Փրանսական դրօշոկ կրող՝ Մարսիլիայէն եկող հսկայ Փրանսական նոռ մը քարափին մօտեցած, իր խարիսխը նետած՝ ճամբորդները գուրս կ'ելլէն՝ մշտավառ Եգիպտական արեւին ճառագայթներէն շաղ-շող կեանք ու հեշտանք ստացող՝ ամերիկեան թուրիսթներու պէս՝ ծովափունքին վրայ տատանող հսկայ շոգենաւէն մակոյկներ ցատկելով դուրս կ'ելլէին:

Ու փարիզեան ալամօտա «չիք միւսիւ»ի զգեստով մէկը գուրս ելաւ, պեխերը ածիլած կապիկի դէմքով . . . վագրի ծնօտով, վագրի ճակտոտով, օձի աչքերով . . . և «Թշուառներ»ու անմահ հեղինակ «Վիքթօր Հիւկօ» մեծ հանճարին աւելուսարորր գրիչը կարող է նկարագրել անխիզ «Փալէր»ին վայրենի դէմքին նման դէմք մը առնելով — վագրէն, գայլէն, յուշզապարիկէն, իմէն, քարրէն մասնիկներ . . . այս տեսակ անիծեալ, անաստուած, սիրապիզ մարդ-հրէշ «անհատ»ի մը կերպարանք տալ՝ որուն անունը պատմութեան մարդկային կետ քերու հայելի երսն վրայ քանդակուած է «Մարդ-հրէշ» . . .

Բայց՝ մեծ վիպասան-փիլիսոփայ Վիքթօր Հիւկօի խօսած լեզուն խօսիլ ուզող՝ Մարսէլիոյ քարափին բեռնակիբներուն չափ կրթութիւն, ուսմունք, նկարագիր չունեցող այդ սրիկան, հայ վեհ անուան տակ ծպտուած փիճը . . . (փիճը այսինքն հայերէն վիժած — փիճ — բառը գործածելո՛ քիչ մը գրական լեզուին պատիւ չի բերեր, բայց ալեհեր պատմիչին չառ գործածած բառը ըլլալուն ես ալ երբեմն պիտի գործածեմ («փիճ»ութիւնը . . . թող ներսուի): Ֆրանսական լեզուն կոտրելով «չիք միւսիւ»ի մարդու կերպարանքով այդ միսէ, ոսկորէ, ստորին արիւնէ խամաճիկը . . .

կամ քինսախնդիր տղղայնականի հոգիովս խօսքս քեզի ուղղելով՝ որ պատմիչը կ'ըսէ որ Դահիրէի մէջ ես՝ այս պահուած՝ կրկին հայ աղջիկ մը խարելով կեղծ, պիղծ, Յուղայի համբոյրով սէրով հայուհին թունաւորած ես, ծնողքը որ քու խէնէշութեանդ տռամմերէն տեղեակ եղած են չեն ուզած որ քեզի պէս մարդ-հրէշ մը, սատանայի ձագ մը զիրենց ընտանի օճախը մարէ . . . ու անիծուած սրիկայ գաղան, թերեւս խեղճ աղջիկը խարելով առաջուց լլկեր ես . . . որ այլեւս քեզմէ չի բաժնուի մինչև պատկի մը արարողութեան շըրջան . . . չէ՞ — ըստ անմահ Քամառ Քաթիպայի խօսքով «դու անարին ճպուռ» . . . սրիկայ հրէշ, այդ մարդկային դէմքովդ ստորնացած գաղան՝ ո՞ր աղգին պատմութեան տեղեակ ես, որ անմահ հայ գրագէտ իմաստուն պատմագէտ հանճարները՝ թարգմանաբար կը ներկայացնեն մեղի գիտնալու համար թէ ի՞նչ է կեանքը, սէրը, կենցաղալարութիւնը. նկարագիրը և առաքինութիւնը . . . :

Ո՞ր պատմութեան կը թոյլատրէ որ Աստուածային սէրը պղծես, և ընտանի յարկերուն մէջ սողալով իբր անիծուած օձ մը . . . կեանքեր թունաւորես:

— Ո՞ր աղդոց պատմութիւնը, թշուառները, Մինտո՞րը, Վերթէ՞րը, Օթէլլօ՞ն, Ֆառ՞լսթը, ընտանի գրա՞խորը, հայ տունը՝, գերազնիւ գրագէտ բանաստեղծ հայ հանճարներու, Ահարոննեան, Զօպաննեան Թէքէեան, Պէշիլթալեան, Պէրպէրեան, Դուրեան, Սիամանթօ, Զարդարեան, Ալիշան, Նար Պէյ, Խորենացի, Շնորհալի, Աստուածաշունչ, Խրիմեան, եւլն . . . որո՞ւն գրիչը կը թոյլատրէ որ Աստուածային սէրը պղծես՝ հրէշատիպ գաղան՝ ասոնցմէ գոնէ առ կարդայ՝ թէ որ կարդալ գիտես՝ «Աս պուրս»ը գրալանդ պտացնելով կեղծ պիղծ թութակ մը չե՞ս . . . սոխակի գոյն ու փետուրով երեւցող գիշատիչ գիա-

կակեր սեւ սիրտ սրիկայ . . .

— Եւ «Ժավէր» իր անունը, գոնէ չէ փոխուած բայց դու ո՞վ այլասիրած Փին . . . (և նմաններդ) հայ անման վեհ անուններէն, Կարապետ, Յակոր, Գէռագ, Յովհաննէս, Մկրտիչ, Մանուկ, Եւլն. սրբոց դասը տնօցած հայ անուններէն սոսկացիր վրադ կրելը ու անունդ փոխելով պատմութիւնը քեզի և քեղի պէս այլասիրած «Փին»երուն չէ կարող անուն մը դատնել, ձեզի արժանի անիծուած Մարդ-հրե . . .

Իցիւ թէ այս պահուած ձեռքդ ըլլար ալո գոքոյկո կարդայիր՝ բայց արդեօք հայ պատմական գրական անման լեզուէն տեղեկութիւն ունիս, որ հայ բանաստեղծը դարերու ծոցէն կը պանծացնէ ի սիիւսս աշխարհի գրականութեան թագուհի հայ գիրը ըսելով

«Ո՞ր բոնաւոր, ո՞ր օրենքներ,

«Կը պատուիրեն թէ մի սիրեր.

«Ազգիդ օգուտն ու բարիբներ,

«Սիրոյ գահն է յերկինս ի վեր» . . . :

— Կեցցե՛ սեր եւ միուրիւն,

— Կրեմք մի սիրս, մի արիւն:

Բայց այլասերած Փիններուն քով՝ արիւն, սիրտ, ազգութիւն . . . ո՞վ անման բանաստեղծ, հայ քնարերգակ Ս. Պերճ Փափազեան:

Զեմ յուտար որ քեզի պէս այլասերած «Փին»երը անման հայ գրականութեան մենեսնի ջտհավառ հանձար քուրմերու սիրոյ գիտութեան ուսմունքի սկիբէն հաղորդուած ըլլան՝ Փրանսերէն թերթ մը գրպանը պտացնելով, ձեր ոչնչութիւնը՝ բանդէրի փոխելու պատրուակով, ո՞վ տղէտ տմարգու ի քնախարէութիւն՝ ինչ ստորնութիւն գործել կուտաս . . .

Եւ կամ տար Աստուած այդ հրաշքը, այդ քու սիրածի պէս խաբած եօթերորդ թշուառուհի սիր-

բուհիիդ ձեռքը հասներ կարգար ու հասկնար՝ և
խանգակաթ ծնողքին խօսքը ըմբռնել ու քաջն վար-
դանի աղջիկան պէս շնորհալի Շուշանիկին հայու ազ-
նուականի արիւնը բորբոքած պոռայ երեսիդ թքնե-
լով . . . այլանքած փիճ անիծուած սիրապիղծ մարդ
հրէշ . . . ըսելով և քեզի՝ իրր պատուի գող չունի մը
տեղ գնելով խայտառակ շինել քեզ լքելով — որ
ամուսնալէդ մի քանի ամիս վերջը՝ գուն զինք
լիկելով պիտի լքես.— սիրապիղծ փիճ, ինքզինքս
հաղարտ պիտի զգայի աշխատութեանս և ծախ-
ուած դրամիս փոխան հազարներ շահածի մը նման
ալ վարձագրուած, պիտի զգայի . . . երբ որ այս
բարի լուրը առնէի ըսելով թէ գոնէ մարդ-հրէշի մը
գազանային կիրքէն հայուհի մը աղատեցի» . . .

Աւշադրութիւն ազնուատոհմ հայուհի կոյս աղ-
ջիկներ, այդ տեսակ «շիք միւսիւ» այլաներած փի-
ճեր . . . պատիւի գողեր շատ կան հիմակ կ'ըսէ պատ-
միչը, երանի թէ այս դրքոյկա այդպէս ծալտուած
մութ մտքերու լոյս տար, մտնելով հայ ընտանի Ս.
յարկէն ներս, և սիրոյ ջահակիր առաքինութեան
ուահիյրայ՝ գրագէտ հայ և օտար ազդաց (անբիծ սէ-
րը, անկեղծ արուեստը ցեղ չունի) բանաստեղծ հան-
ճարներու սիրոյ խորհուրդներն ալ՝ իր արդար արե-
գակին ճառագայթները սփոքը . . . ընթերցողաց սիր-
ուերուն սիրոյ լոյս տալով. . . :

Է.

ՃԻՒԱՂԻՆ ՃԱԽՐԱՆՔԸ...

Ճիւաղին նախրանէր . . . (մարդահրէշին թուիչքը)
այլեւս սահման չունէր՝ մանաւանդ չտես գնչուիի պէս
10,000 ֆրանքն ալ շողոքորթած . . . այլեւս աշխարհի

տէրն էր՝ կարմիր սուլթան արիւնարբու Համիաը
366 գեղուհի կիներու հետ պառկիլ ելլելով՝ ամէն դի-
շեր նոր նոր մեղրալուսիներ ողջունելով . . . այս
արիւնարբու ճիւաղն ալ՝ թէև Համիտի մը հարստու-
թիւնը չունէր՝ բայց գոնէ տխրահոչակ խէնէշ, լկտի
իգական սեռերու դահիճ ֆրանսացի «Լանտրիւ»ի մը
զգեստը կը կրէր՝ «շիք միւսիւ»ի ալամօտա կեղծ-
պիղծ թութակի լեզուով՝ կարող էր խարել միամի՞տ
ըսենք թէ՝ նոյնպէս ալամօտայի սիրահար տոփասէր
աղջիկներ . . . որոնք շատ շուտ կը խարուին՝ վայր-
կեանի մը հետանքի հաճոյքէն շլացած . . . այս տե-
սակ «շիք միւսիւներու ցոփամիտ տմարդիի կեղծա-
նոյշ լեզուներէն՝ որոնց նման «թիփ» կեղծաւոր սե-
ռերուն մասին Աստուածաշունչի մեծ հանձար Սողոմոն
իմաստունը կ'ըսէ. —

«Կեղծաւորներուն լեզուն շաքարի պէս անուշ՝ է
շրթունքներէն մեղք կը հոսի . . . շրթունքներդ ու-
նուշցնելու, բայց զգոյշ՝ սիրտդ չի թունաւորեն . . .
որովհետեւ կեղծաւորներուն սրտին մէջ հօթը տեսակ
զգուելի «բան»եր կոյ . . . »:

Ու նոյնպէս աւելցնելով՝ ցոփ, խէնէշ, լկտի, տ-
ներես, անկարագիր, անառակ, անպատիւ. սեռերուն
ալ կ'ըսէ. —

Ո՞վ կորող է գիտնալ՝

«Օդին մէջէն թռչող արծիւին ձամրան,
ալերկ ապուռուժին վրայէն թռչող օձին ձամրան,
և ցոփ, խէնէշ, լկտի սեռերուն «առագաստ»ա-
նուուով սուրացող տոփանքի ձամրան . . . որ ես
դիտնամ . . . »:

Եւ ուրիշ առակով մըն ալ կ'ըսէ. —

«Բայց, անսոնց համոր խրատ և խորհուրդ տալը
կը նմանի աղամանդի և շափիւզայի հատիկներ խողին

առաջ թափել . . . որ ան — խողը — քիթը տիղմերուն մէջ խրած աղտոտութեան կարօտը ունի . . . »:

Թէ որ գիրքերու թագուհի Աստուածաշունչին ծոցը թափանցենք՝ միզի շատ հեռուները պիտի տանի . . . կարճ կապելով հետեւինք՝ աշաբարոյապէս սատկած՝ դէշ-լէշի կեղտոտութեան կարօտ վայրի խող ճիւղին ճախրանքին . . . նայինք ո՞ր հոտած, ինկած, որդնոտած, գէշ-լէշ բոզի մը «միս»ին վրայ պիտի թառի . . . մարդ-հրէշ գիշատիչ գիակակեր սև սիրտ սև զգեստով սև ագռաւ անզզը . . . որ իր հարազատ կինը և անմեղ երախան լքելով լկելով՝ կենդանի զոհ ընելով, արիւնը խմելով . . . թռաւ եղիպտոս ինկաւ:

* *

Աղեքսանդրիոյ նաւահանգիստը խարիսխ նետող ֆրանսական նաւին մէջէն ելլող բազմութեան մէջէն «շիք միւսիւ» մը՝ ձեռքը փոքրիկ պայուսակ մը բըռնած դուրս կ'ելլէ, տեսնողը պիտի կարծեր թէ «բեկնս» մըն է եկողը, փարիզեան ալամօտա վերջին նորաձեւութեան հետեւող՝ անուշահոտ լէվանտաներու բոյրին մէջ ողոգուած՝ տոփամոլ «բող»երուն համար իւղոտ պատառ մը . . . ինչպէս պիտի ըսէր «Մնացորդաց» վէպին հեղինակը Յ. Օշական «որո՞ց ագրմէջի մի սիրուն ծուէնները կը խաղան . . . » և այլն:

Ինչպէս որ կարդացինք իմաստուններուն սա տռածը «նման սիրէ զնմանս», ու վերոյիշեալ «շիք միւսիւն» ոտքը Աղեքսանդրիոյ քարափին կամուրջէն դուրս զրած արդէն կարմրուկ թարմ «միս» ծախող իտալուհի Սինեօրինակ մը մօտեցած սակարկութեան մտած էր . . . օձի նայուածքով մը պչրուհիին սիրտը հոգին կարդալով որ յիշեալ յայրատ բոզը հմայք, հեշտանք, նազանք կը սփուէր . . . իտալուհիներու յատուկ ծաւի ծով աչքերու աղօւորիկ ծպտուն ակնարկ-

ներով . . . մագնիսացուցտծ և զիրեն քաշած փարիզեան «չիք միւսիւ» Նաբոլէնի սերունդէն մնացած բրէնս ոչնչութեան . . . ? ոտքերուն առջև, Ու չիք միւսիւ մը և չիրին մատա՞մ մը թէ մատըմուազէլ մը . . . ո՞վ կարող է գիտնալ մեծ քաղաքներու իդական սեռին տարիքը կամ ինչ ըլլալը երբ որ ան ինչած է պոռնիկութեան տիղմին մէջ՝ ըլլալու համար խողերու կերակուր . . . :

Եւ քարափին շրջակայքը սպասող թաքս օթօ մը նստան զոյգ մը բարի ծաղիկ՝ միւսիւ մը և մատըմուազէլ մը, Շարահ Զաղլուլ փայայի կողմերը արարթմանի մը առջև կանգ առնելով՝ վարձքը տուին օթօին՝ պայուսակն ալ արաբ դռնապանին տուին որ զիրենց հետ միասին սենեակը ելաւ, և դրամ տըւին որ՝ շուկայէն երթայ իտալական ժամպոն բերէ՝ շիշ մըն ալ անգլիական ծըլերս ուսքի, և ֆրանսական գօնեակով ու պտուղներով ուտելիքներով լեցուն զամբիւլով մը վերադարձաւ արաբ պաապը, (դռնապանը արաբերէն):

«Ո՞ւ կեր արբ ուրախ լեր . . .

«Կին գինի՝ ըմպելի երգ . . .

Օմար Խայեամին՝ և ողոմպիտական Աստուածներու կեանքը . . . տոփանք։ Բայց ո՞վ կարող է գուշակել ըստ Սոլոմոն իմաստունին խօսքին իմաստով — դէպի անհունը սուրացող «առագաստ» անաւին վարագոյրը բանալ և գիտնալ թէ ի՞նչ կ'ընեն այդ զոյգ մը տըւփամու սեռերը . . .

Ու ժամանակի անիւին տակ 2-3 տմիս կը գըլտորի՝ «մեղրալումնի» գիշերներուն ծոցը առագատանաւով՝ ճամբորդութիւնը շարունակելով ուրախ զուարթ . . . :

Ե՞ւ ցոփուհի իտալունին նազանքի քմայքէն թե-

րեւս . . . կը հիւանդանայ՝ «առագաստ»անաւի երկար ճամբորդութեան հետեւանքով գլխապտոյտներ ունենալով . . . :

Մեղրալուանի նշոյները կը մարին՝ սոխակի՞ թէ ազուաւի ընտանի բոյնին վրայ մութը կը կոխէ, թագուհի տիկինը . . . գէշ-լէշի պէս կը փռուի գիշատիչ դիսկակեր ազուաւին կտուցին տակ բզկտուած «միս»երով . . . ու հիւանդանոցի ապրանք կ'ըլլայ կարմրուկ թարմ «միս»ը իր գոյնը, արիւնը կորսընցնելով, և հիւանդանոց:

Բայց «շիք միւսիւն» ուրախ է, որոնք պիտի պասկուէին ընտանի բոյն մը շինելու համար . . . կան կարասիներ առնելով, ահա այդ կահ կարասիներուն արժէքաւորները ծախելով՝ պչըռուհի կնոջ զարդեղինները և զգեստներն ալ ծախելով 10,000 ֆրանքին վրայ 40-50 եգիպտական ոսկի ալ աւելցնելով՝ բուրգերու աշխարհը Գահիրէ թեւաթափ կուգայ . . . «նիւաղին նախրանելը»:

Էս.

ՔԱՐԱՑԱՇ ՍԻՐՏ ՄԸ...

Կը պատմուի թէ.— երբ որ հայոց անմահ Գերաշնորհ Սրբազնագոյն Կաթողիկոս՝ Խրիմեան Հայրիկը՝ իր քարտուղար Մինաս Զէրազի հետ ի Պերլին կ'երթան, երբեմնի ինքզինքը գերահօր Աստուծոյ տեղ համարող՝ բովանդակ աշխարհը մէկ հօտ և զինք ալ իր մականով մի հովիւ ըլլալու երազով գինովցած կատղած . . . Գերմանիոյ գահը բազմող ճանկ մը հողէ ու շինչէ շինուած սուտ փուտ կուէ արքայ Վիլհէլմ Գոյզերին քով կ'երթան հայոց գատը և 61րդ յօդ-

ուածին առեղծուածը թաղել ուզող՝ հայ ցեղին արիւն-
ռուշտ կատաղի կարմիր դահիճ Համիտին քարացած
սիրտը . . . քիչ մը մեղմացնելու համար ի սէր Աս-
տուծոյ Թրիստոսի, օգնութիւն գթութիւն խնդրելու
զիրեն (գայզերի) միջոցաւ, որ կատղած էր . . . Հա-
միտ կատակարան հանգուցեալ Մինաս Զէրազ քար-
տուղարը՝ քմծիծաղօրէն կը հարցնէ՝ Սրբազնագոյն
հայոց դատի պաշտպան և ընտանի դրախտի ջահակից
Խրիմեան Հայրիկին ըսելով.— «Սրբազն Հայրիկ,
դուք օտար լեզու չէք գիտեր, ի՞ւչ լեզուով պիտի
խօսիք «քարացած սիրտ մը» կրող միծ դեւ դիւնաւ-
գէտներուն հետ՝ որ զգան հաւաշանքդ և հասկնամը
աղաւանքը . . . » :

«Հ . . . ը' . . . ը' . . . ը' . . . կը պատասխանէ ծիծաղե-
լով՝ Հայրապետ Խրիմեան Հայրիկը — ևս ի՞նչ ընկեմ
թութակի պէս կեղծ-պիղծ լեզուները՝ որ սիրառուն
սիրամարգիի սերունդէն սիրաբուզիս Արարատեան
դրախտի սիրամառունդ սոխակի լեզուն բերանիս մէջը
դրեր է Աստուած . . . ե՛ս պիտի խօսի՛մ Նոյեան զը-
րախտի սիրածին սոխակի լեզուով՝ որուն լեզուն
մկրտուած է Աստուածային աւելնով . . . ե՛ս պիտի
խօսիմ տարագիր տատրակի գողարիկ գեղգեղանքով՝
որուն բոյնը քանդած են գիտակակեր ագուաները . . .
ե՛ս պիտի խօսի՛մ երկնային դրախտի աղաւնելիյ
լեզուով՝ որուն շուրջը միւռոն է, երգը սէր, կեանքը
արշալոյս, կտուցը ազտառութեան աւետիս բերող մըշ-
տաղալար ձիթենիի ճիւղ բռնած . . . և ես պիտի խօ-
սի՛մ իմ վեհ անմահ Հայկ նահապետիս, Նոյեան հայ-
րիկին լեզուն . . . որ ան կը խօսուէր՝ երբ դեռ թու-
թակի կեղծ պիղծ լեզուները գոյութիւն չունին . . .
բայց ան կը փառաբանուէր՝ Արարատի ստորոտէն պո-
ռնկացած, ջրհեղեղէ կորսուած՝ աշխարհին աղաւառութեան
երգով՝ ովսոննայի աւետիսի արշալոյսներու ծոցէն:

«Համ համ համ . . . խնդալով կը պատասխանէ Միւնաս Զէրազ — բայց երբ այդ սիրաբուղիս սոխակի, արեւավառ աղաւնեակի լուսավառ լեզուին սիրոյ պատշաճները «քարածայու սիրտի մը» բաղխի վշրուի . . . ի՞նչ պիտի պատասխանէք Սրբազան Հայրիկ կը պատասխանէ քարտուղարը. —

— լոռութիւն:

Երջանկայիշտատակ Հայրապետ Խրիմեան Հայրիկ Սուրբ առաքեալը՝ կը լոէ, պահ մը խորհուրդներու մէջ թաղուած, կարծես նախախնամութեան ներշնչումի Սուրբ հոգիի մը գալատեան: սպասելով . . . :

— Բայց Սրբազան Հայրիկ, գիտեմ որ լոելը ոսկի է կ'ըսէ Ոսկերերան Յովհաննէս Մկրտիչը, ոսկայն մեր լուր ու մունջ լեզուով ոսկի պիտի տեղացնենք . . . հայոց գատին արդարութեան ձայնը լըսել տալու համեոր այս անկուչտ գայզերին՝ որ աշխարհը կլլել կ'ուզէ . . . կ'ըսէ կրկին կարծես գըրդուելով Խրիմեան Հայրիկին՝ արդէն տաքցած հոգին՝ Վեհափառ Գերապատութեան քարտուղարը քա՛ն քա՛ն խնդալով . . . ու ալեհեր Խրիմեան Հայրիկը առաքելուկան չնորհալիի ժպիտը շրթներսւն կը պատասխանէ քարտուղարին.

— Այն ժամանակը ես պիտի խօսիմ Եղեմոկան դրախտի յեզուն Արարատեան գագաթը հանգչող նոյն եհովայ Աստուծոյ վրէժխնդիր լեզուն . . . որ ան մեր Տէրը հասկնալով հայոց անմահ լեզուն անսնց պիտի պատասխանէ . . . :

Ու կ'երթան Համիտին պէս «քարացած սիրտ մը» կըող Վիլհէլմին ի Պերլին: Եւ երբ որ գայզէրին ու թողուհին կը ներկայանան՝ լսով ազաէիլով, ի սէր Քրիստոսի արդարութեան լեռան քարոզի իմաստով՝ գթութիւն և օգնութիւն խնդրելու հայ ցրդին գատը և անունը մեռցնել և թաղել աև խաչ մը վրան քաշել

ուզող . . . իր և Համբիտին քարացած սիրտը քիչ մը
մեղմացնելու համար կ'աղերսէ Խրիմեան Հայրիկ՝ ա-
կանակուռ գահին դիմաց ծունկի եկած՝ Նազովրեցիի
կենաց փայտէ խաչը ի ձեռին, ի դիմաց սիրիններու
շափիւղազարդ նշաններու գահերու . . . սանկ քիչ մը
ծաղրելով Խրիմեան Հայրիկին բռնած փայտէ աղքա-
տիկ խաչին վրայ . . . յայրատ թագուհին և քարացած
խղճի տէր գայզէրը կը պատասխանեն «գլուխնիս կը
ցաւի այսօր, վաղը եկէք . . .»:

Եւ վաղը, արեւածագին, հաւախօսին պիտի մատ-
նուէր Հայրիկը . . . երբ «Առաւոտ լոյսոյ, արեգակն
արդար, առ իս լոյս ծագեայ» Ծնորհալիին աղօթքը
ընելով կ'երթան Վիշէլմին պալատը՝ ա՛հ խոստմա-
դրուժ մեծատունի ստորին կաւէ տիղմէտ արձան զօրա-
վարներուն թիկնապահներուն կը պատուիրէ որ՝ պա-
լատին դուռը չի բանան հայոց կաթողիկոսին ըսելոյլ
խարելով թէ — հոս չէ կամ հիւանդ է . . . :

Ու Խրիմեան Սուրբը գուշակելով մարդ-հրէշ զեւ
գայզէրին խարդախութիւնը՝ նման հրեշտակուպետ
Գաբրիէլի հանգոյն որ կը գուշակէ կ'ըսէ աւետարա-
նը՝ անիծուած վար թափուած հրեշտակ ստոտաններու
քարացած սիրտանուն սանդրանքները . . . գայզէրին
պալատին գոյց դրան առջև սուինաւոր զինուորներուն
զօրավարներուն առջև ծունկի եկած սալայատակնե-
րուն վրայ՝ ի դիմաց զօրաց զէնքաց թնդանօթաց . . .
աղքատիկ հայ ազգին եկեղեցւոյ վեհ կենաց փայտի
կտորով շինած խաչը ի ձեռին՝ լալահառաչ կայծակնա-
ցայտ այսօսրազած աչքերը՝ դէպի երկինք և գայզէ-
րին զանկն սեւեռած կը պոռայ՝ զգայուն սրտէն նե-
տով զարնուած առիւծի մը պէս — մահծեալ լիսիս . . .
գերահզօր իմ Տէր Եհովայիս արդարութեան կայծակ-
ները շանթերը գահիդ վրայ տեղայ . . . քարացած
սիրտ պայթի . . . քանդուած հայոց ցեղիս շէն-շող օ-

ճախներուն պէս պալատդ քանդուի . . . քար քարի
վրայ չի մնայ . . . որուն սեմին վրայ արիւն և ար-
ցունք կը թափեմ . . . այս թափած արցունքներս՝
Քրիստոսի փայտէ աղքատիկ Սուրբ խաչս՝ կրակի բո-
ցերու փոխէ . . . այրի մոխրանայ պալատդ ու գահդ . . .
անիծեալ լինես . . . անիծեալ լինես . . . նզովեալ գա-
զան գայզեր . . . և հիդրա Համիտ . . .

Ու վասպուրականի անմահ «Արծիւի» թեւեր առ-
նելով կը թռչի անյայտ կ'ըլլայ Խրիմեան Հայրիկը . . .
բայց Խրիմեան Հայրիկին դրախտի, աղաւնեակի, սո-
խակի հայ լեզուն Սատուած հասկցած լսած էր՝ գայ-
զէրին գահը փշրած . . . և Համիտին առիւնաներկ
գահն ու սերունդը քայքայած . . . :

Ու այս տողները դրող թափառաշըջիկը, այն ժա-
մանակը քանդուած «հայրենիք»ի դպրոցին մէջ կ'եր-
գէր անմահ Խրիմեան Հայրիկին ձօնուած գեղօնը՝

«Եկեր է գարուն, սոխակը սիրուն,
«Վարդի՛ թուփին տակ կանդնած
«Ե՛կրգէ հայրենիք աքսոր հայերուն,
«Ե՛խ «Հալրիկ ջան» բոյնն է քանդուած» . . .

Եւ նոյնպէս հայոց գեղօններ հիւսող գուսաններու
և տառապանքի երգիչ բանասաւեղծ աշուղներու երգը
լեզուն ալ լսեց ու հասկցաւ նոյնեան հայուն Սատուա-
ծը՝ որոնք երգիչները աչքերնին դէպի երկինք յա-
ռած արդարութեան իրաւունք պահան ջեցին՝ Եհովան
իսկ ամչցնելով . . . պոռալով.—

«Երկինք միթէ դու գութ չունի՞ս . . .
«Թշուառ հայոց սերունդին
«Հայ անունէն շա՞տ կ'ախործիս . . .
«Կ'ուզես իսպառ կորնչին . . .»:

(Գիրք «Վրեմ» երես 70)

Ու ահա հայ ուահվիրայ ցեղին ազատութեան
«վրէժ»ի ջահակիր «Հայր Ալիշան»ի գեղօնին «Բամ-
փորոտան բարձուստ բոմբիւնք յԱյրարատեան դաշտն
ի վայր» . . . հայոց աշխարհի «Արցունքի հովիտնե-
րուն» գուսաներգակ «Աշուղը» . . .

Ժիր տատրակ իր տարագիր մարախլապատ երկինքէն
«Ամրոպային մըրկաշունջ եթերին ծոցէն հեւ ի հեւ
Շանթացայտ քամիէն թեւեր առած երկնասլաց կը թռչի
«Արցունքի հովիտներէն, արիւնաներկ ճամբաներէն, դաշ-
տերէն»

«Ճարապանքի աշխարհէն զուլումի ճիրաններէն . . .
«Նահատակ ցեղիս սարսափի թոհ ու բոհէն, խաւարէն սա-
ւառնելով

«Խաչելութեան Դողդոթաներուն վրայ իյնող նահատակ-
ներուն
«Դիւցազնանման մարտիրոսներուն ու մարտիրոսուհի-
ներուն

«Մայր Հայաստանի անուան ի խնդիր զոհուած՝
«Յահակիր, ուահվիրոյ զաւակներուն գեղօնը հիւսելով,
«Հայ աշուղը կը հնչեցնէ վրիժայորդ քնարը . . .
«Ելուր ու անտարբեր կեցող հայութեան ականչին . . .
«Ու ես խոր լոռութեան մըրափէն արթնալով
«Դողլասարսուռ կը լոեմ այդ վրէժի՛ ձայնը . . .

(Գիրք «Վրեծ» երես 16)

* * *

« . . . Աշուղ՝ ի՞նչ ես վազում աննպատակ դէպի հեռուն,
«Հառաչանքներ՝ խոր խոր ցաւեր շալկած . . .
«Վեր սլացիր՝ դէպի երկինքն անհուն,
Դտիր զահը, ուր բաղմած է մի Աստուած,
Թէ անզօր է սրբել արցունքն աշխարհում
«Թող երկինքը մթնի իր վառ ասողերով . . .
«Դահ էլ պէտք չէ՝ և ոչ Աստուած երկինքում . . .
«Երբ այսքան ցաւ և արիւն կայ . . . ծովերով»:

* * *

«Դիակների վիշտը լացի ու ցաւեր . . .
«Քանի՛ գարեր՝ լոկ ողը ու սուգ ենք անում
«Այժմ անէծք . . . դահիներին մարդակեր,

«Վրէ՛ժ . . . միայն լոկ վրէ՛ժ . . . եմ պահանջում . . .

»Այսքան շարիք թէ մոռանան մեր որդիք

«Թո՞ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք . . .

Ա. ԱշԱՐՈՆԵԱՆ

(Դիրք «Վրէ՛ժ» երես 20)

* *

Ու դիակակեր գահին մըն ալ վիպակիս «Հիք
միւսիւ» մարդ-հրէշը նկատելով մէջբերում մը ըրի՝
թերեւս օգտակարութիւն մը և յիշողութեան մը
պատկերը վերցիշել առայ ընթերցողաց այսպիս «Քա-
րացած սիրա մը» կրող ճիւազներու հանդէպ՝ որուն
վրայ այլեւս չպիտի ծանրանամ, քանի որ պատմիչն
ալ ըստու թէ «Համիտի սերունդէն սերած փի՞ն . . .
մըն է արգեօք գազանը, որ քարի մը պէս սիրտ մը
ունի եղեր՝ մայրը իսկ զոհեց ու փախաւ» . . . և լին:

Ու համառօտ կերպով ըսեմ թէ, ինչպէս որ ըն-
թերցողն ալ գիտէ, Ազեքսանդրիայէն Գահիրէ կու-
գայ, կը լսէ որ Փարիզի լքած լլկած կինը և նետած
երախան Գահիրէ եկած են, ու երախան անօթի ծա-
րաւ մնացած մեռած է Գահիրէի մէջ, եղերաբաղդ կի-
նը Ազդ. Առաջնորդարան կը գիմէ, այս «փիճ»ը . . . կը
փնտուն կը գտնեն՝ բայց Առաջնորդարան չի ներկա-
յանար, նամակ մը գրելով թէ «կնոջս բերանը կը հո-
տէր ձգեցի» . . . և այլն պատճառաբանութիւնով
սուտ խարելով։ Ու Ազդ. Քաղաքական Ժողովոյ ան-
դամները կը հասկնան սրիկայ այլասերած փիճին խա-
չագողութեան լեզուի վարպետութիւնը, կնոջ վերա-
մուռնանալու թուղթ կուտան յիշեալ այլասերած սի-
րապիզծ «Հիք միւսիւն» իսպառ ջնջելով ու անիծե-
լով՝ անունը մաքրել սրբել հայ ազգային տետրակէն։
Ու այս նկարագրէ մերկացած անպատիւ խէնէշ ցոփա-
միտ այլասերած փիճը . . . պարապահներու ծոցը թա-
փանցելով, պալօներու, տանսերու սիրահար աղջիկ

կին բողեր խարելով՝ Փրանսուհիի մը հետ կ'ամուռանանայ՝ կաթոլիկ քահանայէ մը, 2-3 ամիս վերջը ան կը ձգէ գերմանուհիի մը կը փակի... ան ալ կը ձգէ հինցած գուլպայի տեղ դնելով կիները... նոր մը եւս կ'առնէ այս հինգերորդը կրկին հայ աղջկան մը բաղդը իյնալով (որուն մասին վերջը պիտի ծանրանամ) և այս հայուհիին ձգելուն մասին խեղճ մայրը կը նեղանայ, կը խրատէ, երբ որ իր արգանդի վիժոն օձը սատանայի պէս աղջիկներու արիւնով կը սնանի... ու մայրիկին ալ ադացի մը տալով կատղոն վագրի պէս... կ'ոչնչացնէ տապալիլով իր խանթակաթ մայրը... կը փախչի ի Փարիզ կրկին հօն ալ աւելի տապարէզ գտնելով ցոփամիտ գտղանային կիրքին... ետեւը ձգելով հինգ կենդանի մնուեալ տմուսնալուծած կիները և զաւակ մը ու մայր մը հոգեվարք... այս անզգայ, անգութ, անսաստուած, անիծուած, այլասերած սրիկայ փիճը... կուրծքին տադ կրելով դահիճ դիմակակիր Համիտէն ալ աւելի... «Քարացած սիրս մը»:

Պ.

ԱՆԻԾՈՒԱԾ ՕԶԸ...

«Մեղքը չէ այդ օձը կ'սպաննես հայրիկ... ըսի պատանեկան երանելի «այն» օրերուն, երբ այդի կ'երթայինք խաղող կթելու, օգոստոս ամսուան տաք արեւին ճառագայթներէն կտաղած 2-3 մէթրօնոց սև հիւրա օձ մը, վրաս պիտի յարձակեր՝ արիւնս ծծելու...»

«Ի՞նչո՞ւ մեղք ըլլայ տղաս, անիծուած օձ մը ըսպաննելը, քանի որ ան մարդու արիւն ծծել կ'ուզէ . . . բարիք մըն է Աստուծոյ հրամանաւ սատկեցնելը, թէ որ չի սպաննէի քու թարմ արիւնդ պիտի ծծեր . . : դիտե՞ս զաւակս, անիծուած օձի պէս մարդիկ և կիներ ալ շատ կան՝ որոնց արժանի պատիժն ալ Աստուած պապան կուտայ, . . . ու մենք ալ օձերը կ'սպաննենք հոսկցա՞ր . . . նայիր ան շաքըու թութի ծառին վրայ բոյնի մը տեղ գիտէիր՝ անոր մէջի թուչունին ծագերը՝ անիծուած օձ մը կերեր է մարդակեր մարդու պէս . . . ու բոյն ալ քանդուեր է, և մենք ալ պէտք է զինք, օձը սպաննենք . . . ու աղքատներուն տունը քանդող մեծատուներուն տուն ալ Աստուած կը քանդէ . . . : Եւ այս եղաւ հայրիկիս, լուսահոգիին պատասխանը:


Ու մայր-բնութեան պարգեւած մատեանը սերաած՝ արի, բարի նահապետական ծնողքներուն սուրբ հոգիները կարծես յարութիւն առած . . . ահա մեզի աշխարհասասան պատերազմի թոհ ու բոհէն վերապրող ժողովուրդին ցոյց կուտան՝ մեծ Սաղայէլ գեւդիւանագէտներուն, մեծատուներուն, անաստուած, տնօրէնք, սնափառ մարդակերպ Սաղայէներուն գըլլուխնուն վրայ տեղացած երկնառատ շանթի, կրակի, կայժի հեղեղները . . . «Ընողաց գանողաց»ի խմառավ։

Անմահ Խորէնացիին խոհուն միտքը՝ և դիւցազուն եղիշէի թովիչ գրիչը կարող է նկարագրել՝ այս տեսակ «Թիփ» քարացած սրտի տէր արիւնուուշտ զդոխային օձերու նման մարդակերպ ճիւաղներու նկաբագրութիւնը՝ որուն մասին անմահ մեծ ոռւս փիլիսոփայ «Թոլոթոյ» կ'ըսէ. քարացած սրտի տէր անխիղճ ձարերուն և նման տիտղոսավարներւն լուծին տակ հիւծուող մուժիկ (ոռւս գիւղացի) անմեղ ժողովուրդին տառապանքը նկարագրելով «Յարու-

թիւն» ու «Պատերազմ և խաղաղութիւն» գրած գիրքերուն վարագոյրը բանալով. —

«Բայց ասոնք ցեղ ու Աստուած, կրօնք ու օրէնք, ազգութիւն ու գթութիւն չունին . . . այս տեսակ թիփ անիծուած օձերը՝ երկնային դրախտէն վտարուած սատանայ հրեշտակներու գոյւով կը ներկայանան, բայց անոնք մարդակերպ հրէներ են, որոնք աշխարհ եկած են արիւն ծծելու, դիակով մնանելու . . . անոնք ըլլայ ան ձար մը, թէ որ գահին վրայ բազմի Աստուած ըլլալ կ'ուզէ . . . ըլլայ ան «թիփ» մարդոցմէ զօրավար մը, թէ որ շքանշանով զգեստը հագնի՝ Սադայէլի աէս աշխարհը հրանրել կ'ուզէ . . . և ըլլայ ան պարզ մարդ մը, ստորնութեան տիղմին մէջ ին կած՝ թէ որ առիթը գտլու ըլլայ տիտղոս մը գրաւելու, կամ ցոփութեան մէջ ասպարէզ գտնելու . . . այն անիծած անհատին քարացած սիրտին վրայ այլեւա՛ ոչ ծնողքի խրատ, ոչ եղբայրական խորհուրդ, ոչ կնոջ հառաջանք և ոչ ալ զաւակի ճիշերու արձագանքը կը դրօշմէ . . . և այլն»:

Բաէ՛ք, ի՞նչ տարբերութիւն վիպակիս մարդ-հրէշ ճիւաղին . . . և վերոյիշեալ բանակալ ճիւաղներուն միջեւ, որ ոչ իր մեռցուցած՝ կաթը ծծած, խանճարուրը փաթթած խանդակաթ մայրիկին խորհուրդը, մահը, սուգը սև սիրտը շարժեցին . . . ոչ լկած լքած «նինգ նատ» կին աղջիկներուն լացը կոծը հոգին զգացուցին . . . և ոչ ալ իր անօթի մեռած երախային ճիշշը քարացած խիղճը խայթեցին . . . որ ահա կըկին այսօր . . . այս պահուս Գանիրէի մէջ՝ կըկին հայ ընտանիքէ մը ներս սողալով անոր մէկհատիկ շփացած աղջիկը խարելով. թունաւորելով կեղծ-պիղծ սիրոյ սուլումով . . . թարմ արիւնը ծծել կ'ուզէ. — «Անիծուած օձը»:



Փ.

ԱԼՈՇ... ՇԵՐԻՇ ՏԱՇԱ...

Եւ այն գիշերը՝ Գահիրէի նշանաւոր մէկ մեծ
սպանդոկի մը մէջ՝ միջազգային պալօ-տանս պարահան-
դէս մը կար՝ գիմակաւոր և անդիմակ երկսեռ պա-
րիկ-պարուհիներու Սովոմ-Գոմոր մը . . . թէ որ կա-
րելի է ըսել Բաբելոն մը . . . որուն մէջի ամենէն
նշանաւոր բառը «ալօ . . . շէրի տանս . . .» էր՝ որուն
մասին իմ գիտցոծիս, տեսածիս կամ լսոծիս բան մը
չպիտի պատմեմ, այլ գիմակաւոր գեւերու թեւերով
թուչող օձ մը . . . ներս մտաւ կարապի թէ ազանեա-
կի թեւերով պարուհի մը մօտեցաւ ըսելով «ալօ . . .
շէրի տանս . . .» թւ կուրծքը կուրծքին, պորտը պոր-
տին, շրթունքը շրթունքին փակցնելով . . . և . . .
ասկից վերջն ալ ձեր աչքին առջև պիտի բոնայ 1927
ի Պոսթոն «Հայրենիք» ապարանէն լոյս տեսած «Հայ
տունը» հոյակապ զրքին իմաստուն հեղինակը և թէ
որ այս գիրքն ունիք, «375» երես «Պարը» խորա-
գրով պարարահին թափանցիկ պսպղուն վարագոյրը
բացէք ու կարգացէք, տեսէք թէ ի՞նչ տեղի կ'ունե-
նայ հօն . . .

* * * * *

«Ալօ . . . շէրի վա՛լս . . .» Այր և կին, աղայ և
աղջիկ, զիրարու փակած . . . զիրար ընդդրկած, և
նուագուծութեան մեղեգիէն արբշիո կը ճեմեն ետ և
յառաջ . . . աջ ու ձախ կը դառնան, կը շրջին բոլո-
րովին մուցած շրջակայքը, դիմոզ աչքերը, սիրար-
բյիո սեռերը՝ միմիայն իրարու ներկայութիւնը կը
զգան, երես երեսի, կուրծք կուրծքի և . . . պորտ
պորտի՝ իրարու շունչ ծծելով . . . ու զիրարու հպած

մարմիններէն կայծ ցայտեցնելով . . . : Դիտէ անոնց
աչքերը իրարու վրայ սեւեռած՝ ցանկալի ըղձանքնե-
րով կը վառին . . . (խօսիրթօխն քով կրակ) . . . դէմ-
քերուն վրայ հեշտագին ժպիտ մը տարածուած է, և
շրթունքնին կը չարժի զիրարու հպումով՝ համրոյր-
ներ գողնալով . . . ի՞նչ կը խօսին, ո՞հ ազօթք մը չէ
որ կը մ'րմնջեն: Իրարու ծնողաց կամ ամուսինաց
բարելաւութիւնը չէ որ կը հարցնեն իրարու այլ
կեղծ-պիղծ սիրաբանութիւն . . . Ո՞ր ամուսնացեալ
արժանապատուութեան տէր այր մարդ մը իր կինը
կամ աղջիկը պիտի թելադրէ որ այսպէս օտարի մը
բազկաց մէջ կիսամերկ ճօնելով . . . ալօ՛ . . . չէ՛րի . . .
կիրքերը գգուելու ենթակայ ըլլայ: Արդիական տանս
-վալս պարահանդէսը՝ ոչ միտյն անպարկեցտ է, այլ
նաև անբարոյական զրօսանք մըն է, և ոչ մէկ պատ-
ուաւոր այր-կին, օրիորդ-երիտասարդ պիտի ուզէ, իր
մասնակցութիւնը բերել, որ և իցէ պատրուակաւ. ալ
որ սարքած ըլլայ ան, պարին մէջ միմիայն կիրք յա-
գեցնելու հաճոյք կայ . . . կիրքերը բորբոքելու հա-
մար . . . : Կինները ու աղջիկները՝ պարի ժամանակ
զիրենց մարմինին վրայ խայտացող «միս»երը . . . ծա-
խել կ'ուզեն այն: օտարական թէ սիրական տղամար-
դոց՝ որ հետերնին կը պարեն . . . :

Աւստրալիոյ մէջ՝ պար-տանսէն յետոյ սեռային
յարաբերութիւն տեղի կ'ունենայ . . . նոյնպէս Օմայի
հնդիկներուն մէջ պարել կը նշանակէ զուգաւորութիւ
կուրծք կուրծքի, պորտ պորտի . . . եւ սեռային յա-
րաբերութեան պարով պառկիլ . . . պարուհի աղջիկ-
ները ինչ ազգութեան որ պատկանին, պար-տանսի
ժամանակի իրենց կիսամերկ մարմինները կը ներկեն,
պարող աղամարդուն սեռային յարաբերութեան ու-
խորժակը բանալու համար . . . քանի որ արփունքի ե-
կած հասուն պառզի պէս աղջիկան և աղամարդուն

սիրտը լուցկիի տօւփի մը կը նմանի, առլի է տոփակական սիրոյ հուրով . . . (արդէն այդ կայծն ալ զիրաբու քծնելով . . . կը բռնկի՝ նման կրակին քով պահուած իսրիրթօին, որ տաքութեան հետեւանքով կը բռնկի . . .) և համբոյրի կայծով մը կը հրդեհուին զիրաբու հոգի գինովցնելով . . . :

Միացեալ նահանգներուն միոյն՝ պար-տանսի ուս ուղցիչներու ընկերութեան նախագահը 200 անրարսյական աղջիկներու հետ պառկելով . . . առանձին տեսակցութիւն ունեցեր է (իգամոլ ցոփամիտները՝ թողտանս ու պար սորվին ամէն գիշեր հուրի պարուհիի մը հետ պառկելու . . . դիւցաբանական պարիկ-հուրի-ներու պարը պարելու համար . . . ալօ . . . շէրի՛ թանիօ . . . գիտնալու համար այդ 200 հատ աղջիկներուն կոյս քոյրիկներուն . . . ? անկման պատճառը ի՞նչ է: Ու զարմացմամբ գտած է երկու հարիւր 165 հատը ուղղակի զիրեն պէս պարողներէն խաբուեր են, ժըպտուն պարի երեսէն շփացած . . . 20 աղջիկները կերարը ուրախ լերի ըմպելիներու դիւթական լեզուէն... խմելէն, 5 հատը աղքատութեան երեսէն, և 10 հատ կոյս կոկոն զոլտրիկ զեղուհի շփացած օրիորդներն ալ . . . ընտրած են պոռնիկութիւն . . . (մէկ ամուսինէն ի հարկէ չի կշանալով . . .) քանի որ Սոլոմոն խմաստունն ալ կ'ըսէ:— Պոռնիկներուն արգանդը հորի պէս անկուշտ է . . . »:

Եւ կարճը կապելով, ամփոփելով ըսինք՝ ըսածը կամ գրածը ըսելով.— Յարգամեծար հեղինակին Մ. Յ. Գնաճեան «քոյր և եղբայր, այր և կին, կտմ խօսեցեալներ, զիրաբու հետ կրնան պարել ընտանեկան ըրջանակին մէջ»: Հայկական անմահուկան . . . պարը գէմ դիմաց, ժպտուն երեսով, ծիծաղկոտ ծնծղաներով, կայծկծելով . . . սոխակներու անկեղծ, անբիծ սիրով սիրաբբշիռ՝ որոնք կ'ոստոսան վարդին թուփին

շուրջ՝ սիրոյ դայլոյլի գեղօնով գինով՝ պարը պարելէն վերջը կը պառկին կակուղ բոյնին մէջ . . . :

* *

Աւ Բարելոնական պարասրահը . . . միջազգային միջակ մարդերու սեռերով լեցուն . . . դիմակաւոր խամաճիկներու խուժանով խառնուած . . . «հազար ու մէկ գիշերներու» հուրի պարիկներուն դիւցաբանական հմայքով, հեշտանքով, տոփանքով . . . սիրարբշու, հոչակաւոր «Հարուն-էլ-Բաշիտ»ի հովուերդական կանացի «հարէմ»ի սրաներուն մէջի բուրող երփներփիան անուշահոտ բոյյրերու ալիքով ողողուն, ողոմապիական տասանին . . . մողական ջահերու բոցերուն հետ ծփծփացնելով ծիծեր . . . կայծկըծցնելով կուրծքեր . . . աղաւնեակի աղուորիկ համբոյրներ փոխանցելով շրթունք շրթունքէ . . . մարմիննին հրահնելով՝ որ դարելէն վերջը պառկին . . . :

Ա.՝ լ.՝ լ.օ՛ շէրի . . . տանս . . . զգլիսիչ նուազին թրթուուն ալեաց հետ՝ միայն այս ֆրանսական բառերը կը հասկցուէր շատերուն կողմանէ, բայց պարասրահը կարծես բարելոնական աշտարակը եղած ըլլար . . . շրթունքներով սուլող պարողւերուն հովուարդական սրինգի սօսափիւնէն նոյնան հայկական սսխակի մը սիրոյ հեշտանքի դայլոյլ մը դողաց . . . «Ա.՝ լ. . . կամաց խած քա՛ . . . օ՛ֆ . . . կը ցաւցնես կո՛ր . . . ա՛լս . . . հոգիս ս'ս . . .

Թուշող օձի թեւերով, ճիւազային կերպարանքի գիմակով՝ և աղաւնեակի փետուրներու թեւերով շինուած դիմակաւոր զոյգ մը պարողներու շրթունքներէն բարձրացաւ այս ձայնը նազանքի այսպէս՝ “ա՛լս . . . օ՛ֆ . . . քա՛ կամաց խած” . . . ի հեշտանքով, նազանքով,

քմայքով . . . պարին պահը լմնցաւ, քառորդ ժամ դա-
դար տալով՝ որ այս անգամ ալ «Օմար Խայեամի»
սկիհեն հաղորդուին «երգ, խաղ, գինի կին» . . . ու
ալո՛ . . . շէրի . . . ալա պիւֆէ . . . կեր, արք, ուրախ
լեր . . . ու խաղայ ե՞ւ . . . պառկէ:

* * *

Եւ ըմպելիներով, անուշեղէններով, պտուղներով,
ուտելիքներով լեցուն պիւֆէն, պարիկ-հուրիներուն
տոփանքի կիրքէ գրգռուած հոգիներուն . . . ախոր-
ժակնին ալ բացուած, գրգռուած պիւֆէին վրայ վա-
զեցին միջազգային միջակ անօթի սեռերը . . . խա-
ղացող խամաճիկները՝ խղունջի պէս փրփրած լոր-
ձունքով . . . քծինքի քծնաբանութեան աւիշով բե-
րաննուն մէջ լողալով «ալո՛ . . . շէրի . . . շաքարի պէս
կեղծանոյչ շողոքորդութեան շողերով շուայլացած բա-
րաներով՝ դիմակնին վար առնելով խուժեցին պիւ-
ֆէին վրայ այրած, տաքցած, բորբոքած սիրտեր-
նին աւելի հրահրելու:

Անմահական ըմպելի հեղուկով՝ որ ան շփացած
աղջիկներուն փորը մտածին պէս՝ սիրասուն սոխակի
կը փոխէ, սիրամարգիի փայլուն փետուրներով պըճ-
նուած «Շիք միւսիւ»ի զգեստով, բայց անդղի ագռա-
ւի սիրտ կրող յիշեալ մարդ-հրէշ վագրերը՝ սիրար-
բունքի սէրով գինով պարուհիներու գողտրիկ գեղու-
հիներու մերկամարմին կամ (վրան բաց խօսքով) կի-
սամերկ ծիծերէն սիրոյ նեկտար ծծել տալու

Ու շողշողուն ելեքտրիկի լոյսերուն տակ փայ-
լող սրուտակները (շիշերը) արդէն պատրաստ պիւֆէին
մարմարեայ քարերուն վրայ շարուած կ'սպասեն, ա-
ռաջին համբոյրի մը սպասող կոյս աղջկան նման . . .

որուն հպումով քաղցրանուշ լեզուն ալ կը բացուի՝
երբ շրթունքները մօտեցնէ իր սիրականին շրթունք-
ներուն աւիւն նևկտար ծծելու . . . :

Եւ սադայէլական դիմակով ու աղաւնեակի փե-
տուրներու փունջով շինուած շրջազգեստի մէջէն զոյզ
մը դէմքեր երեւցան, ճիւաղի դիմակով «շիք միւ-
սիւն» շամբանիայի շիշ մը բացաւ, զոյզ մը բաժակ-
ներու մէջ լեցնելով՝ աղաւնեակէ ձագերուն ջուր
տուռղ արի բարի տղեկի մը ժպիտով աղաւնեակի
փետուրով պճնուած կիսամերկ օրիորդին հրամցուց,
բայց շփացած շիրին չուշանիկ աղջիկը — ինչպէս ա-
մէն աղջիկ . . . — սանկ քիչ մը նազանքի պչրանքով՝
ներկուած կարմիր շրթունքի ժպիտով՝ դեռ չի բաց-
ուած կոյս կոկոն վարդաղջիկայ մը ամչկոտութեան
նազանքի հեշտանքով. — մեռոի . . . մը դլորցուց,
բայց ճիւաղային դիմակով մարդ-հրէշը, խորամանկ
օձի մը նայուածքով իր ոտքը եկող աղաւնեակի ձա-
գին սիրտը կարդաց . . . քննելով աղջիկան բոցավառ
աչքերուն լոյսով սիրտը՝ որուն մէջի կենսունակ կար-
միր արիւնը դեռ թարմ էր, և կարող էր ծծելու . . .
«Քնքուշ աղջիկներուն հեշտագրիո նազը . . .
«Նման է ամպամած լուսինին որ բոպէ մը պահը . . . »

• • • • •
Ինչպէս պիտի ըսէր չարերու գաղանիքը գուշա-
կող, մութ գանկերը լուսաւորող ջահակիր բանա-
ստեղծը . . . :

Նազանքի պահը բոպէ մը եղաւ երբ այս անգամ
շիք միւսիւն շամբաննիային գաւաթը ժպտուն օրիոր-
դին բերանին մօտեցուց՝ համբոյրով մը բացաւ զոց-
ուած շրթունքները աղջիկան . . . ու դլուխը կուրծ-
քին վրայ դնելով բերանէն վար կորզեց շամբանիայի
հեղուկը՝ սր սանկ քիչ մը աղջիկան սիրտը բաց-
ուէր . . . ու լաւ պարէին առփանքի անմանական ու-

դոմպիական պարը . . . մու . . . հատ մը եւս հու-
գիս . . . հատ մը եւս սիրտս . . . հատ մը եւս աղաւա-
նեալի ձագս . . . աղջիկը գինովցած էր . . . աչքերը
կը դոցուէր՝ քունը կուզար՝ պատկիլ կ'ուզէր . . . ա-
լօ՛ կառաօն . . . մեղի սենեալ մը:

«Բայց ի՞նչ եղար նոզիս . . . խելքդ կը դառ-
նա՞ կոր . . . հատ մըն ալ խմէ սա անմահական փըր-
փրալի կենսունակ շամբանիան որ խելքդ տեղը գայ.

«Ամ խ'ի խ. . . հո՞զի՞իս . . . մա՞ս . . . մա՞սս . . .
ապա՞ս . . . պա՞սս . . . նեղ . . . ա՞ս . . . ցա՞ն, հո՞սս . . .
գա՞սէլ . . . (ուս), «գալուս» բառը հազիւ հազ կէս
արտասանած գինով աղջիկը՝ շամբանիաի հիւթով սի-
րաբրշիս շուարած շլմորած գլուխը . . . սիրական շիք
միւսիւին կուրծքին վրայ հանդշեցուց՝ համբոյրներու
հուրով հրահրելու «չէրի»ի՞ն . . . թէ «չո՞ւն»ի՞ն . . .
քարացած կատաղի սիրտը . . . :

Դինով գլուխնին գրգռուած՝ տոփանքի մոլուցքէ
մոլորած՝ մոլի զոյգին բթացած միտքերը՝ այլեւս չեն
աշխատիր այս աշխարհին մէջ . . . հոգիներու հետ կը
տեսնուին «հոգիս հոգիս» . . . հոլովելով զիրարու-
շրթանց փակած օձի պէս . . . :

Սիրապիզ մարդ-հրէշ շիք միւսիւն . . . սիրար-
քիս. սիրուհիին սոխակի պէս բացուած լեզուէն ամէն
քան հասկցաւ, սոխակի ձագերուն սրտէն նուան նման
կարմիր թարմ կենսունակ արեան կարօտ արիւն ծը-
ծող . . . խորամանք ճիւաղ դժոխքի օձի մը նայուած-
քով . . . :

Այլասերած վիճը . . . զգայազուրկ գինով աղջիւ
կան գլուխը կուրծքին վրայ սեղմած . . . բերանէն
համբոյրներու մոլեխինդ թոյնով թունաւորած կոյսին
սրտէն դաղմանքի տուփը բացած էր . . . ու հասկցած
էր որ խանդակաթ, գորովազութ մաման, և պատուա-

ինդիր հայրիկը՝ չէին ուզած որ իր հետ տեսմուի, ու
այդ տեսակ խայտառակ պալօ-տանսի խաղալու չի եր-
թայ՝ որ գլխուն փորձանք չի գայ . . . բայց ի զ՞ւր-
մօր խրատը, հօր խորհուրդը՝ աղամանդի հատիկները
անտես առնելով կոխկրտելով այդ մատակ էգ «խոզ»ը
ծեր ծնողքը խարելով ըսելով թէ.— գպրոցական ըն-
կերուհիս՝ օր. Սիրվարդին հետ պիտի երթամ, և ա-
նոր մաման և եղբայրն ալ պիտի գան . . . ես ընկե-
րուհիս հետ պիտի պարեմ . . . և թէ որ գիշերը ու-
շանամ, դուք հանգիստ եղէք, ես ընկերուհիս տունը
կ'երթամ, ան որ ընկերուհիս օր. Սիրվարդին հետ կը
պառկիմ . . . ու բանգիտուհիի հովեր առնող կոյս աղ-
ջիկը, ինքզինքը խարած էր՝ թէ ծնողքը . . . :

«Աւ . . . լո . . . կառաօն . . . մեզի սենեակ մըր-
քը ջս խելքը կը դառնայ կոր . . . քիչ մը պառկիւ
հանգստանալ կ'ուզէ կոր . . . (քո՞յր թէ կոյր . . .) :

Ուրախ էր խորամանկ օձը՝ սիրապիոծ մարդ-հրէց
շիք միւսիւն . . . որ իր մծղնեայ ճիւաղային կիրքէն
հինգերը զոհը . . . կրկին կոյս կոկոն վարդաղջիկ
մըն էր՝ սոխակի սէրով սիրարըշիո . . . ընտանի բոյ-
նէն թռած, մոլորած եկած, և իր տրոփող կուրծքին
քարացած սրտին վրայ թառած էր . . . որ մի քանի
անգամ հայկական հանդէսներու, պարասրահներու մէջ
«պար»ի միջոցին քչիկ մը գործերնիր եփած էին . . .
համբոյրներու տաք շունչով . . . բայց այսպէս միջ-
աղգային միջակ ստորին մարդոց բարելոնական աշ-
տարակի մը մէջ ինկած չին, որ իրարու սիրա բա-
նային . . . նման այս տղայ, աղջիկ, կին, մարդ, զոյզ
պարող կարապներուն . . . որ պարելին վերջը՝ կառուց
կտուցի, թեւ թեւի տուած կը թռչին պարարահնէն,
ու կէս ժամէն կամ մէկ ժամէն կը վերադառնային
որտերնուն կրակին բոցը մարած . . . ու թէ որ հար-

ցնես «հայ տունը» հոյակապ դրբին մէջի պարի փրօ-
ֆէսէօր թ. Ա. Ֆաքնըրի, ան պիտի պատասխանէ թէ,
պարելէն վերջը պառկելու կ'երթան գրգռուած կեր-
քերը հագեցնելու համար . . . և սրտերնուն կրակը
մոխրացնելու համար, «ու պատմելով պարամոլ կնոջ
մը պատմութիւնը ըսելով թէ.— ան կնոջ ամուսինը՝
երբ որ գիմակաւոր պարահանդէս մը սարքեզի՝ գիմա-
կաւոր կին մը, և գիմակաւոր այր մը կը պարէին,
երբ որ պարողներուն քառորդ ժամ դադար տուին,
ամէն մէկ պարող երկսեռ զոյգ, պարասրահէն գուրս
կ'ելլէին կը կորսուէին, և երբ որ այդ սիրաբանու-
թեան պահուն պատուաւոր ամուսինը յանկարծ ներս
կը մտնէ իր շփացած կինը տեսնելով օտարականի մը
գիրկը պառկած . . . տարձանակի հարուածով մը կը
սպաննէ . . . : Ու դատաւորը անպարտ կ'արձակէ ա-
մուսինը, և տառի վրայ, պարի փրօֆէսէօրը 200 հատ
ինկած բող կոյս մատըմուազէներուն հետ պառկելէն,
հարցափորձելէն վերջն ալ . . . (ընթերցողը գիտէ չի
կրկնենք) ինքինքը իրը կենդանի զոհեր հասցնող
դահիճի մը տեղ դնելով . . . իր ունեցած վեց հատ
պարի գպրոցները քանդելով, (որոնք օրական հազար
տոլար շահ բերեն եղեր . . .) սկսաւ պարի դէմ քա-
րողել ըսելով.— Պարը, տանսը, պալօն անբարոյական
է . . . հին ողոմայիսկան տովիանքի խաղերուն կրկէսը
կը տանի գէպի յետագարծ կապիկի դարը . . . և այլն,
որ քրիստոնէութեան ու աստուածավախ մարդկային
պատիւի, վարքի բարքի դէմ է . . . :

Վրաս չի յարձակին պարի, պալօի, տանսի մոլի
աղջիկները . . . խօսքը մէջերնիս . . . չիք միւսիւներուն
ալ վնաս պիտի դպի . . . քանի որ անոնց գործերնուն
կուգայ . . . խուժիկի պէս կիսամերկ աղջիկները . . .
թեթեւ բազուկներուն մէջ տուած՝ կուրծքերնուն
վրայ սեղմած . . . ջրհորի անիւի պէս կը դարձնեն . . .

որոնց «չիք միւսիւ»ներուն թուքերնին չորցած, բերաննուն ջուր եւ . . . սրտերնուն ալ սիրոյ նեկտար կուտան . . . բայց ես չեմ ըսողը, Ամերիկացի փրօֆէսէօր մէ՛ ըսողը, չէ՞ք հաւատար «հայ տունը» գիրքը երես 383, տող 27ը կարդացէք . . . և հասկցէք»:

Ի հարկէ կարտպի պար պարողներուն քովը, սիրասուն սոխակի պարն ալ պարողներ կան: Ու այսպէս բացառութիւնները գուրգուրանքով յարգելով, միջաղգային ստորին սիրապիղծ միջակ երկսեռ մարդոց քով, անխտիր ազգերու ազնուականի արիւն կրող վեհ ու վսեմ երկսեռ արարածներ ալ կան, որոնք երկրի վրայ՝ սիրածին սիրասուն հրեշտակներու գեր կը կատարեն. Ինչպէս բոյազգի ծաղիկներէն վեհ վարդը բուրումնաւէտ, ու անթոյր, անբոյր ստորին խոտը ու կակաչը . . . և թռչնազգիներէն սիրոյ քընարերգակ Պուէտ - պլպուլը՝ արշալոյաներու չողէն մկրտուած, ու գիշերուան ալ ջղջիկ թռչունը լոյսի արեւի անարժան . . . :

Բայց մեզի ինչ, անհուն անսահման մայր-բնութեան ծոցը թափանցինք, հոգերաննութեան վերլուծումներու վայրերը սաւառնինք . . . դառնանք մեր նիւթին:



Ու ճիւաղակերպ սիրապիղծ շիք միւսիւին տրուփող սրտին, հեւացող կուրծքին վրայ՝ գինով գլուխը հանգչեցնող զգայազիրկ աղջիկը, հեշտագրդիս նոպաններու գերագոյն աստիճանի տաք սրաքներու ատրաշէկ հուրին հասած . . . նազանքի քմայքով՝ մեղրածորան շրթունքները սիրականին հրատոչոր շրթունքներուն երկարելով . . . սանկ քիչ մըն ալ կոտրառելով ու խայտալով ինդարով շրթունքները յարմեց.— Ախիլիս . . . շէրը . . . ինիսս . . . խելքս կը դառ-

նայ . . . կոր, պառկիլ կ'ուզեմ կոր հոգի ի իս . . .
կրկնելով:

— Շատ լաւ «հոգիս», հրեշտակս . . . ըսելով ճիւ-
ւաղը . . . սիրուհին չըթունքէն փակած օձի մը պէս
սէ՞ր թէ արիւն կը ծձէր գինով աղջիկան սրտէն . . .
որ կարմրած երեսներով, կարմրած մարմինով բոշն-
կած . . . ինչպէս պիտի ըսէր անմահ Պ. Դուրեան Սկիւ-
տարի Պուէտ-պլազուլը.—

«Լաչակը վառ, լան ջքը բոցավառ,
«Ա՞ն . . . կարծես պիտ հատնի աղջիկը սիրավառ»:

— Ալօ՛ կարսօն . . . իւն տամպր . . .


— Ուի Միւսիւ բուքը-սիւիք . . .

Թութակի լեզուով մը, օձի աչքով մը նշան ըրաւ-
ճիւաղը, միջակ մարդոցմէ ոտորնագոյն ծառային ֆը-
րանսական մակդիրով «կարսօն»ին «որ ամէն բանին
տեղեակ էր, բայց ի խնդիր պախւեին ամէն ստոր-
նութեան ալ ենթակայ էր՝ որուն անունըն ալ դրած
էին կամ կ'ըսեն կապիկ-կարսօն . . . :

Ու հանած-վարած կեղծանոյշ կարսօնը՝ գարե-
ջուրի գաւաթներով ու մեզեներով (աղանդերներ) լե-
ցուն քեփսին (ափսէն) սեղանին վրայ գրաւ, շիք միւ-
սիւէն պախւեցը առնելով կապիկի պէս բարեւելով,
շնորհակալութիւն յայտնելով «այօ միւսիւ» ըսելով,
պարասրահէն դուրս ելան վերը սուրունը (տանիք)ը
տարաւ, խցիկի մը դուռ բացաւ լոյսը վառեց «քոյր
ու եղբայր»ները . . . ներս մտան, «մէրսի, օրվառ, ա-
տիօ . . . մը գլորցնելով խցիկէն ներս, վազելէն գնաց
պարասրահ՝ կարծես կապիկ մը, պախւեին կրկէսը . . .

Ու տսկեց վերջը հայոց երգիծաթերթի վեհափառ
արքայից արքայ . . . «Կավուու»ը թող ըսէ.—

«Պարիկ-հուրիներու երազատիւթ հոգիները,
«Յուշիկ անուշիկ պառկելով . . . արդեօք քնա-
ցա՞ն գիշերը . . .
«Ալօ՛ չէրի տանս ըսելով . . . որ միացան մար-
միները . . . »:



ՓԱ.

ԱՐԵՒԻՆ ՏԱԿԸ...

«Արեւին տակը՝ ամէն փայլուն բան ոսկի աղա-
մանդ չէ . . . » կ'ըսէ իմաստասէրը. պղինձը իրը ոսկի,
տպակին իրը արամանդ կը փայլի արտաքուստ նման
«Հիք միւսիւ»ի ալամօտա զգեստին պէս . . . բայց ներ-
քուստ անարժէք մետաղ և ապակի է, ստորին մար-
դոց ու սեռերուն պէս՝ ինչքան ալ որ զգեստով փայ-
լին արեւին տակ . . . բայց ցեխին մէջ ինկած ոսկին
(նման նկարագրի առաքինութիւնով պճնուած ունին)՝
ան աւելի արժէքաւոր է, քան թէ ալափարիզեան ըզ-
գեստով շպարով չփացած աննկարագիր այլասերած
«փին» անհատ սեռերը՝ նման վիզակիս անտառի, ա-
նիծուած. ցոփամիտ, յայրաւ խէնէշներուն որ տե-
սանք

Ու նման վերոյիշեալներու, ահա մարդկային ա-
ռաքինութեան իտէալէ զուրկ՝ հանրային մարդոց ստո-
րին ծառան, ֆրանսական մակղիրով կարսօնը տեղեակ

ամէն բանէ՝ որ կոյս խարուած գինով աղջիկ մը պիտի պղծուի . . . իր ամուրիութեան պառկած խցիկ ախոռին մէջ . . . գիտնալով հանդերձ՝ ի յարգանս 5-10 զանեկան պախչիչին (նուէր), ձեռքով տարաւ բացաւ ախոռին դուռը՝ որուն մէջ մարդկային վերաբերեալ ոչ թերթի թուղթի շերտ մը, ոչ գրիչի ծայր մը, ոչ դիրքի կամ հատորի պրակ մը, և ոչ ալ պատերուն վրայ գեղարուեստական պատկեր մը կար, կարծես վեհապանծ հանճարներուն խօսքը մարմնացած ըլլար «արուեստը արուեստամիրաց . . . »:

Եւ ինչպէս պիտի ըսէր հանգուցեալ «թէոդիկ» Մարդկային դասակարգերը քննող՝ կեսնքերու հայելի պատմաւթեան գասերով փաստերով.—

«Ի՞նչ կը փնտուս ստորին, աննշան սերունդէ սերած ստորին սեսերու քով արուեստի ճաշակ՝ գրականութեան փափաք, և առաքինութեան իտէալ . . . որոնք աշխարհ եկած են «խոտի պէս . . . » բուրումնաւէտ ազնուական վարդ սեսերուն մարդոց քով՝ աննշան խոտ խոտասաէր . . . » և այլն:

Ու «խոտարասէր» ստորին ծառայ կարսոնին խըցիկը՝ փոխան թերթ ու գիրքերու կը գտնուէր հինգած երկու աթոռ ու Ալպասեան շրջանէն մնացած հին կանէփա (թիկնաթոռ) մը . . . ու փոխան նկար պատկերներու ալ ախոռ խցիկին պատերուն վրայ կախուած էին, կարսոնին կապած աղտոտ փոռեսէլաները (գոզնոց) ուսին վրայ ձգաց փէշկիրները (զենջակ) ու ճերմակ ճագէթ մը, և պախչիչին ու մարդույին տոպղրակը, ինչպէս իշուն ախոռի կախուած թամբը ու գարիի կամ յարդի, վարսակի ու խոտի տոպղրակը . . . որուն խելքը, միաքը, կեանքը ու երեւակայութիւնը ու աշխարհը՝ այդ տոպղրակին մէջն է:

* * * * *

Եւ այդ «կառսօնին ախոռը . . . » 10-15 օրէ ի վեր մաքրած չէր կարսօնին կնիկը՝ նեղանալով, սրդողելով ամուսինին, որ երկու շաբաթէ ի վեր՝ շաբաթ գիշերները և կիրակի օրերը շատ պատիճ չըլլալուն համար՝ տնտեսական կացութեան պատճառաւ, տիկին կարսօնը յուսախար եղած էր՝ գլխարկ և գուլպայ առնելու համար, ասոր անոր, միջակ թէ մեծ մարդոց տուած պախչիքին սպասելէն, նման կապիկի նուէրի... որ դեռ աղջիկութեան այդ իր ախոռ խցիկը տարած խարած էր, ու պղծած էր . . . ըսելով թէ՝ «պանդոկին մեծ մարդոց թարգման է . . . » տոպրակներով դրամ կը շահի՛ ցոյց տալով այն տոպրակը պախչիքին, որ հանրային ստորին, ստրուկ ծառայ կարսօնը՝ իշխանի մը թուրի պէս միշտ մէջքը կը կապէր . . . :

Ու այդ աղտոտ ախոռին մէջի կահ կարսաները՝ երկու հատ մաշտծ աթոռէ և Ապասեան շրջանէն մնացած, հին կոտրտած քանիքայ (թիկնաթոռ)է մը կը բազկանար՝ որ կարսօնին անկողինի մահճակալի տեղ ալ կը ծառայէր՝ այն ժտմանակը, որ դեռ պանդոկին պարգարեցրատան ճաշարանին խտարացի խոհուն խոհարար սինեօր Մարգօին քով, պնակալեզ ծառայ մըն էր, ու դեռ «լեզի գեղահատին ոսկեզօծ մաշկ»ի իմաստով, կարսօնութեան տիտղոս առած չէր . . . ?

Եւ ի զո՞ւր ոինեօր Մարգօ խոհուն խոհարար՝ իր արուէստագէտի մը հնարքով շինած կերակուրներուն, փաստաներուն, անուշեղէններուն գաղտնիքները ցոյց տալ ուզեց, որ իր ծառան գոնէ մարդ ըլլայ երկուերկուքուկէս ոսկի ամսակամնով չի երթայ աշխատի, ստորին ծառայութեան մէջ մնալով՝ կապիկի պէս ասոր անոր տուած պախչիքներուն դիմաց բարեւի չի կայնի . . . ըսելով թէ աւելի լաւ է իշխել դժոխքին մէջ. քան թէ ծառայել արքայութեան մէջ . . . » բայց ի՞նչ փոյթ, խրատ ու խորհուրդ՝ ան որ կոչումէ, տա-

զանդէ, իտէալէ զուրկ է, և ստորին սերունդէ սերած՝ ջղջիկի պէս անարժան է լոյսի . . . ու թեւեր չունի սաւառնելու սոխակի պէս՝ արշալոյներոո շաղը շողը ըմպելու . . . :

Ու այս ստորին ծառային, խցիկ ախոռին զոր քարերը իսկ աղտոտած՝ (ինչպէս որ կրկնեցինք) 15-20 օրէ ի վեր մաքրած չէր կարսօնին կնիկը . . . ու ահա այդ աղտոտ, պղծուած չոր քարին վրայ պառկեցան փարիզեան շիք միւսիւի զգեստով մարդու շոշրթը . . . և ժանեակներու, ժապաւէններու կոհակներով ծվծիփուն երբեմնի շփացած շուշանիկ աղջիկը . . . նման կապիկ կարսօնին, որ նոյն խցիկին մէջ գինովցուցած, խտրած և պղծած . . . ու վերջը գարշապարները, ստքերը, ձեռքերը համբուրեկ տալով, պասկուած էր՝ կոահելով թէ իր խարած շփացած աղջիկը, իշխան մը կ'երազէ եղեր . . . :

Նոյնպէս, շիք միւսիւին հետ պառկող այս աղջիկան, որ չոր քարի գետնին վրայ պառկած՝ տըռփանքի մոլուցքէ գրգռուած գինով . . . չոր քարը բամպակի խշտեակի տեղ եկած . . . կը քնանա՞ր իր իշխանին հետ՝ վաղը յայտնի կ'ըլլայ . . . Արեւին սակը:

* *

Ու այդ աղտոտ ախոռին՝ պղծուած խցիկին «չոր քարը . . .» չէր նմանէր եղերաբաղդ երջանկայիշատակ վեհ ու վսեմ բանառտեղծ կոմիտաս վարդապետին դեղօնին, որ անկեղծ, անբիծ սէրով սիրահարները, սրտերնին սիրոյ քնար ըրած՝ կը թրթուացնեն, «Սէր Աստուած»ը փառաբաննելով գեղջկական սէգ սարերու «չոր քարին» վրայ իսկ՝ թէ որ՝ սիրոյ սոխակի բոյն շինեն . . .

«Կարմիր խնձորը ծառին վրայ,
«Սիրուն պլազուլը տալին վրայ . . .
«Սիրած սիրածի տային,
«Զոր քարի» գետնի վրայ . . . »:

Եւ սոլսակի փետուրով ծպտսւած՝ սիրապիղծ այշ-
լասերած Եգիպտահայ մի թութակին քով . . . հայրե-
նաբաղձ ազնուականի արիւնը երակներուն մէջ շըր-
չան ընող, Եգիպտահայ «Պուէտ-պլազուլ» սիրասլաց
սոխակի մը դայլայլը՝ ասմազուն հորիզոններուն ծո-
ցէն սաւառնելով, այլասերած սիրապիղծ անդդ ագ-
ռաւներուն կարծես երեսնին թքնելով . . . կ'երգէ իր
գեղօնը հայրենասէր ազգայնական վեհ ու վսեմ հոգի-
ները խանդավառելով.—

«Փառք ու պատիւ հայրենիքի հերոս զա-
ւակներուն,
«Անոնք անշէջ փայլն են ոսկի ազատութեան
վառ արեւուն . . .
«Անոնք չունչն են, որով կ'ուսին դրօշակ-
ները յաղթական,
«Պատմութիւնը ժալտագին, լոյսի յոյս ունի
անոնց անուան . . . »:

* * * * *

«Ո՞վ հայրենիք իմ անոյշ, դրախտավլայր Հա-
յաստան,
— Ո՞վ արշալոյս մարդկութեան,
«Պայծառացեալ թագուհի՝ անմահութեան ա-
րեւէն,
«Զուարթածաղիկ դիցուհի՝ զոր գարուններ
կը պճնին,

«Սիրոյդ համար կ'ուզեմ կանգնել
— Տաճար մը փառաց աննման,
Աղատութեան արշալոյս, ո՞վ վերածնող
Մայր-Հայաստան»։

Գանիրէ,

ԱՐՍԵՆ-ԵՐԿԱԹ

Փառք և պարծանք, հայրենիքի վեհ ու վսեմ
գերազնիւ ազնուական քնարերգակ զաւակներուն, ու-
րոնք անմահութեան տափնիները և առաջինութեան
ծիրանին խլած, Արարատան Նոյեան դրախտավայր
Հայաստան աշխարհի Շիրակի ազնուական վարդազ-
դիներու տոհմէն սերած, զիրենց արփաւէտ թոյրը ու
բոյրը սփուելով . . . «Խոտ»ի պէս խոտորած այլասե-
րած եղիներուն, ոչնչութիւնը ցոյց կուտան . . . «Ա-
րեւին տակը»։

* *

Եւ միջազգային միջակ տմարդոց տանսի, վալսի,
պալօի, թանկօի պարարահը պարպուեցաւ . . . ու դի-
մակաւոր երկսեռ խամաճիկներուն քթերնուն խնդա-
լով պարի փրօֆէսէօրները . . . ոսկիները գրպանելէն
«օւրփտռ չէրի . . . ատիօ չէրի . . . ալամօտա լիսէական
լեզուաբանութիւններով, բաժնուեցան Բարելօնի բազ-
մութենէն . . .»։

Առաւօտ է: Սիրապիղծ առագաստի գիշերուան ծո-
ցէն, մեղբալուսինը մարող, մծղնեայ տռփանքով պառ-
կող հուրի պարիկները արթնցան ախոռին «չոր քարի
գետնին վրայէն . . .»։

«Այիյ . . . »մը ճչեց լեղապատառ օրիորդ տիկի-
նը . . . երբ պարելէն ու խմելէն դարձած խելքը գլու-
խը եկած էր «արեւին տոտկը . . .» ինքզինքը դժաւ Ե-

ւայի հոլանի զգեստով . . . եւ կարսօնին կապած աղ-
տոտ ձերմակ փոռեստէլային վրայ ալ կարմիր արետն
բիծեր տեսնելով . . . որ չարօնի (սաւան) տեղ կը
ծառայէր չոր քարին վրայ փոռւած սիրապիղծ սեռե-
րուն . . . :

— ԱՇԻՋ . . . շէրիս . . . հոգիս խնջո՞ւ այսպէս . . .

— Բան մը չիկայ շէրիս . . . հոգի՞ս . . . տես-
ես սիրականդ քովդ եմ . . . կոր . . . :

Սիրապիղծ շիք միւսիւ ճիւաղն ալ կարծես քիչ
մը շուարեցաւ, թերեւս րոպէ մը խղծի խայթի ձայ-
նին անսալով, որ գէշ-լէշի պէս չոր քարի գետնին
վրայ փուռած արիւնաթաթաւ. իր զոհը . . . արցունք-
ներու կայլակով կրակ կտրած պոռթկած՝ կարծես ա-
րի բարի ծնողքին խորհուրդները լացող աչքերուն
գիմաց մարմնացաւ, այլասերած սրիկայ «վիճ»ին ե-
րեսին պոռաց — նրէ՛ ճամանակ մասնաւու առաջ առաջ առաջ . . .

«Քմայքոտ տովիառէր, հեշտասէր աղջկան լացը,
«Նման է անձրեւու օդին, շուտ կը ծագի լոյսը»:

Ու սիրականը՝ սրտին վրայ սեղմած իր կիրքին
զոհ սիրուհին . . . լըվանդաներով լուացուած թաշկի-
նակը գրապանէն հանեց, հեշտասէր, տովիառէր օրիորդ
աթիկինին . . . լացող աչքերուն արցունքները սրբեց,
ու համբոյրի բաժակով խմելէն սիրուհին աղի աղի
թափած արցունքները և բերանէն ալ համբուրելով
կրկին սոխակի գայլայլի, շէրքի՞ս . . . ըսկլով ճամ-
բու դրաւ . . . օւրվաս, ատիօ . . . հոգի՞ս . . . շէ-
րքի՞ս . . . մամաիդ պապաիդ ըստած չի մոռնաս:

Ավ Յուղայի համբոյր՝ կրկի՞ն մարմնացար «Ա-
րեւին տակը . . .

Անուրջքը, թէև գիցամայր Մորփէոսին ծփծփուն
ծոցը նիրհող՝ երազագիւթ երկսեռ հոգիներուն երեւ
և կայութեան, սիրասլաց թռիչքին առջև, գալարա-
գեղ դրախտի դռներ կը բանայ. . . նոյնպէս յոյսն ալ
երջանկութեան աւիւն նեկտար առող գինովցնող
երփներփեան ծաղկաց թոյրով, եղեմական պտուղնե-
րու բոյրով զեղուն ովասխներու պողպատեայ պա-
րիսպներ կը բանայ :

Եւ այս յայրատ, լկտի, լիկուած, անիծուած աղջիկ
տիկինն ալ . . . թէև արեւին տակ տեսաւ իո բզըկ-
տուած կեանքը, և զգաց որ իր ծնողքէն անիծուած
հարաանեկան քօղին տակ իսկ լքուած անիծուած հար-
սի մը նզովքի խարանը (եագը) ճակտին վրայ է,
բայց տղմուտ յոյսի մը նշոյլը ինք, կրկին գիշեր-
ուան հեշտալի զիւթական երջանկութեան վայրը
կարսօնին խցիկին «չոր քար»ին վրայ կը տանէր . . .
բայց աւազ որ յուսախտի պիտի ըլլար ծնողքէն ա-
նիծուած պչրուհին, քանի որ արիւնկզակ բորենի մը
ծծած էր իր թարմ արիւնը, և վէրքն ալ անբուժելի,
եւ . . . արեւին տակ ալ անպահելի:

Ու կրկին, ժաներակներու, ժապաւէններու թելե-
րով մետաքսահիւս շրջազգեսաը հագաւ, արտաքին
կերպով երեկուան շուշանազջիկը, ներքին կերպով
(թող ներուի ըսել՝ պղծուած բող մը . . .):

Տուն գնաց՝ անքուն սպասող խանդակաթ մամա-
ին վիզը փաթթուեցաւ, կրկին խաբելով մաման ը-
սելով թէ. — ընկերուհիին հետ պարեցին, և անսնց
տունը գացին պառկելու, բայց լոյս էր քունս շի
տարաւ օտար անկողինի վրայ . . . ինչպէս պիտի ը-
սէր արարակսն հին գուշակը, (եա՞ա վէլէտ . . .) էն
տղայ — ու ննջասենեակը գնաց իր անկողինին մէջ
պառկեցաւ . . . ինչպէս պիտի ըսէր Գոռհիրէի «Սա-
ւառնակ» երգիծական շաբաթաթերթը, Գահիրէի եր-

կինքէն սաւառներով ու տեսնելով աս բարի ծաղիկ
կին աղջիկը . . . «անուշ երազներ խուժիկս . . .»:

* *

Ու անուշ երազներու թոյրէն բոյրէն գինով
գրգռուած տիկին օրիորդը . . . խո՛ւռ խո՛ւռ կը քնա-
նար 24 ժամէ ի վեր՝ որ գիշեր եղած, հայրիկը գոր-
ծէն եկած, ճաշած, պառկած, արթնցած, ու գործին
գացած, առտուան արեւին տակ իսկ դեռ կը քնանար,
անուշ երազներով խուշիկը . . .

Եւ բարի մամային ոիրած վկայեց, կամացուկ մը
աղջիկան ննջասենեակը գնաց՝ քնացող աղջիկան ան-
կողինին վրայէն վերմակը վերցուց . . . ա՛հ աղջիկս . . .
պոռաց երբ կոյս աղջիկան ճերմակ հաղուստներուն
վրայ արեան բիծեր տեսաւ . . . ու ճերմակ փափուկ
մարմինին վրայ ալ կարմիր պուտեր . . . շիք միւ-
սիւն ֆրանկա՞խտ ալ ունէր . . . ալօ՛ չէրի տանս . . .

Ու դողահար աղջիկը լարով արթնցաւ, մամաին
վիզը փաթթուեցաւ, աղջիկան կուրծքին ցցուն ծի-
ծերը սմքած էին . . . մաման հասկցաւ որ կոյս աղ-
ջիկը խաբուած էր՝ պղծած էին պարող-պարիկները
«Արեւին տակը . . .»:

Ու այս սիրապիղծ ստորին երկսեռ «թիփ-թեփ» եւ-
ըը . . . ի զուր ուզեցին զիրենց «շիք շիրին» զգեստ-
ներով, առաքինի սեռերու նկարագրի ծիրանիի մը
փայլ տալ՝ «քուրջի կտոր» զգեստով . . .



ինչպէս պիտի ըսէին եղիստուհայ «Արեւ» ու «Յուտու-
թեր» օրաթերթերուն պատուարժան խմբագրապահանե-
րը, պատնկացած քաղաքականութեան ինքան Ազատու-
թեան համար «Քուբջի կառը դաշնագիրներուն...» ո-
րանց վրայ Աստծոյ ձօնած մարդկուցին իրաւունքի Ար-
գարութեան ծիրանին փոյցը մարած են — դեւ գիւա-
նալք մարդ նուօներ...

Ու գէշ-լէշի պէս փռուած՝ նկարագրէ մերկոցան,
պատիւի բարձունքն ինկած, առաւքինութեան ծիրանիի
փոյցը մարած կին-ողջիկան հովուերգութեան տուամբ
յոյանի եղաւ Արեւին տակը... որ պղծուած էր՝ հայրի-
կին մայրիկին երէկուան քնքուշ անուշ աղջիկը...:
«Եմամտի՛դ պատրիդ ըստծներս չի մոռնաւ է՛ չէրիս...»
ըստծ բառերը բան մը չէին այլ 100 ոսկի շորթելու
գոյցի աւետարան... ու հայրիկը 100 ոսկի տուած
ճամբռու զրուծ էր. իր անուռակ էղ «խոզը»... որուն
խանգալաւորէն կ'ապաէք սիրականը՝ գիրկընդիմու-
նումի հաճոյքին... ինչպէս պիտի ըսէր հանգուցեալ Ե.
Օտեանը՝ «Յաղլուարի ծպառուած ծիծեւնուկ թութակ-
ները... ըոյն մը պիտի շինէին — շէրի...արանով»:

* *

Մարտուած կեղծ պիղծ թութակը՝ և ծփծփուն ծի-
ծեւնուկը ծուարած, Գահիրէի արուարձան գիւղաքա-
զաքի մը մէջ խափի քոհանայէ մը պատկուած, հորսո-
նուկան հովուերգութիւնը Արար Փէլլահներու հովիանե-
րուն մէջ կատարելով... կը թաշին կուգուն կրկին Գա-
հիրէ. Բայց 100 ոսկին ալ կը թաշի...:

Ու կինը այն օրը շուկոյ կը զրկէ «բան» բերե-
լու, երկու ժամուան մէջ Աղեքաննդրիոյ պչրունի ի-
տալուհի հոմանուհին առւնին պէս... հոս սենեակն ալ

կը մոքրէ կը փախչի շիք միւսիւ... շէրին։ Երկու
ժամ վերջը կինը տուն կուգոյ որ սենեակը գող մտեր
է... զարդեցնները նոր զգեզաները եւային տմէն բա-
ները գողցեր է... Ահա մը պոռալով դետին կ'իշնոյ
կը մարի... ու կ'ապասէ որ սիրակոն շէրի ամուսինը
գոյ...»

Եւ արեւին տուկ տմէն բան կը գիտնոն որ... գողը
իր պատիւին գող՝ սիրակոն շէրի... հոգի ամուսինն է
եղեր...։ «Աւաղ փառացա անցաւորին»...։ Ու աչոր
քոր»ին վլայ փռուած աղի արցունքներով աղուոծ
հոսուծ աղջիկը... մամոն կուգոյ տան կը տանի, ու
հիմուկ այս բողէիս կ'երազէ կ'ըսէ «պատմիչը» իր շէ-
րի սիրակոնին տափանքի հանոցքները... Արեւին տակը։
Ծպառուոծ թութակի լիզուով դիտակակեր անդղ տպու-
ւը... վեցերորդն ալ յոյնի մը քնչուշ աղջիկ խարեց
կ'ուզէ, բայց թուկարդէն անգամ մը ազատուուծ սո-
խակի ձոգ հալիչնուհին «իրը դեղադործ ներկայացնու»
յոյն կարսոնէ մը հոսզիւ հոտ՝ խարուելով տպատուուծ,
որուն երևու պոռալով «պախչիշով փորը կշտացնութ
կտապիկ կտառան մը չէր իմ ուզածս, այլ մարդ մը...»։
Ու ահա այս շոշորթ շէրին մօտեցուծ էր, որուն ալ ե-
րեսը թքնելով տմէն բան գիտնալով, ու երկու հոտ
ալ տպակ զարնեցով «շէրին», «շունի» պէս. թուքին
տուկ կը փախիւ...»

Ու Գոհիրէ փարաւոններու հրաշքի աշխարհը՝ հո-
կառակ նեղոսի կենառանակ ջուրին, տարին 2-3 ան-
գամ անձրեւ կուգայ...։ Եւ գրութիւնէս մի քանի տ-
միս տռաջ աղուոր անձրեւ մը եկու աշիք միւսիւ
շէրիին երեսի թուքերը լուսացուեր է... Ու եօթերորդ
անգամուսն զոհը կրկին հոյ աղջիկ մը խարուեր է,
ու մեռնէ զուրկ... բայց թուքը՝ անձրեւէ լուսացուոծ
փայլուն երեսէն խարուած նշանաւեր է... շէրին շփո-
ցոծ շուշան աղջիկը։ Բայց ո՞վ գիտէ այդ շփոցուծ

Հուշանիկին դրիսուն ի՞նչ ո՞նձրեւ պիտի բերէ... Արեւին տակը:

* *

Հոնդէալ իր զաւակացը՝ Աստուածային դեր կատարաց, խանգամիոթ մամափ մը և, գորովագութ պապափ մը՝ գոհարք խօսքերը խրառականները մտիկ չընող, ո՞նիծուած շփացած աղջիկ մը. ի հարկէ, «տանթէին գմափաքէն» փախած՝ այս անսակ մարդ հրէշի մը գիրկը պիտի իշխայ...»

Ու «պատմիչը» Մարթէլ գոնեակ մը եւս ճնկելով լրեց... երբ պար-սրճարան գոլէծիս, ուրիշ սեղանի մը վրայ, «Արեւ Յուլստեր Արտաքս Սաւանակ» ընթերցող աշակերտներէս մին, այս «վիպակա» մաֆիկ ընելէն վերջը պատասխանեց. — «Յուլստերն կարգան՝ Քաշնակցութեան թմրուկը կը զարնէ, «Արեւ» կարգան՝ Թամակավարութեան կիթառը կ'ածէ... չըլլո՞ր արգեօք, իրենց յատկացուած թերթերուն մէջ, գոնէ փոքրիկ սինակ մը «ընտանի յորկ»ի նուրիեն, որպէսզի այս անսակ ացրաւերած սրբիայ փիներ... օձի պէս տուներ չի թռնաւորեն, ներս սազալով...»

— Ինչո՞ւ չէ աղբարք... աշխարհին մէջ չեղած բան կա՞յ աղբարք... ըստ միւս մը... ու այդ պահուն գեղանի շրջիկ երգչուհի Արտաքունի մը ներս մտաւ. սկսաւ երգել՝ արտաքական անմահ անհատուած եա՛ա՛ա՛լե՛նն... ը պար-սրճարան գոլէծին մէջ....

* * * * *

Բայց չի մոռնամ ըսելու աղնուատում հայուհիներ՝ չի խարուիք այս անսակ «չիք միւսիւ»ի զգհատով, և թութակի լեզուներով ստորին մարդ հրեշներէ... որ շատ կայ կ'ըսէ «պատմիչը» մեծ մայքաքազաքներուն մէջ, «Արեւին տակը»:

ՎԵՐՋ ՎԻՊԱԿԻՒՄ

ՔԵԶԻ ...



ՄԻՐՈՑ ԽՈՐԴՈՒԹՆԵՐ

«Սիրէ զիս անկեղծ անբիծ լոյս ուրավ
առ ևնզ սիրեմ սիրաբուղիս սրավ...»

♦ ♦

«Սիր Աստուած ես կ'ըսոն Առաքելոցները, ուրիշներ Աստուած Սէր էս: Եւ Աստուած ալ որ երկանու էութիւնը ստեղծեց իր էութեան նմանն, ուրիշներն մենք՝ աշխարհի էտկներս ալ Աստուածոյ մէկ մտանիկն ենք...»

Եւ «այս ինքան» մեր սրտին լոյս տուող Սէր Աստուածոյ սիրոյ խօրափորնուրդներու մտանին անձար Սոկալի խօսքով զատ չափը գիտեմ, որ բան մը չեմ գիտեր».... Թող գարենրու ծոցէն ծնուծ գնաւ մարդ հրէշ տմարդոց՝ քարէ զանկերը... լուսաւորողը ժաման-

Նակներու ջահակիր՝ մեծ մարդ մարգարէ ռահվիրայ՝
խմասառուն, գրադէտ, բանաստեղծ, հանճար, փլիխոս-
փայ հոգեքանները... մեր մութ միտքերը լուսաւորեն,
իրենց վեհ ու վսիմ «սիրոյ խորհուրդներու» նշոյլով :

* * *

Սեր՝ խորհուրդ է տալրա մեր ցաւոա զոյութեանը,
նրա (Սէրի) բոցը խլուսած է արեգակից, իսկ հմայքը
ասաղերից...

Ա. ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

Սեր՝ հոգիով սիրել Աստուածային տաղանդ մըն է,
ասաղանդդ բամնէ վաղը առատօրէն պիտի տայ քեզի
Աստուած ճառագայթի պէս...

Ա. ԶՈՊԱՆԵԱՆ

Սեր՝ երկինքի սիրան է, սիրոյ մէջ երկինք դը-
րէք...

ՇԷՅԹՍԲԻՐ

Սեր՝ 9000 տարուան մանուկ մ'է, մանուկի միտ-
միտ մաքուր սրտով սիրեցէք ձեր սիրուհիները...

ՎԼԲԹՕՐ ՀԻՒԿՈ

Սեր՝ իր արմատները տարածած է սեռերուն ե-
րակներուն մէջ, իսկ պտուղները «հանճար»ին սրտին
մէջ...

ԿԵՕԹԷ

Սեր՝ մեր փոքրիկ սրտերուն մէջ, պէտք է եղ-
բայրական անկեղծ անքիծ լոյսի նշոյլով պլպլայ՝ որ-
պէսզի մեր Եղիպատոսի սկառաւական միութեան անունը
իր սիրոյ ցոլքերը սփոէ, ի սփիւռս աշխարհի վրայ...
Վեհ. Իշխան ՖԱՄՐՈՒԻՔ—Սահարի, բանախօսութիւնը Ե-
ղիպատոսի սկառաւաներուն պետ կարգուած պահուն 1933 :

Սերը՝ տաղմանդաւոր գերազնիւ սեռերուն՝ կեանքին արեւն է լոյս տալւ համար, քանի որ նախաբնամութեան աւիւնով ներչնչուած անհատը, իրը «Ազտկ» մը կը փայլի՝ անոնց քով որոնք ստորին դասակարգին կը պատկանին, խախտոծ միտք մը՝ քարացոծ սիրտ մը ունին...

ՓՐՈՒԹ. ՌԻՎ.Թ.

Սեր՝ անուն Յիսուս, սէրով քո ճմլեա, սիրտ իմ քարեղէն :

Ն. ՇՆՈՐՀԱԼԻ

Սեր յօյս, հաւասաք, այս երեքին լոյս արքան է Սերը...

ՊՈՂ.ՈՍ Ա.ՌԱՔԵԱԼ

Սերը՝ Ազրիւր է ամէն բորեաց, որմէ կը խմեն կենաց ջուրը սուրբերը, սուրբ սէրը բարեմտին սրտին մէջ՝ պաղալից ձիթենի մըն է, որ ձէթ կը հոսեցնէ անոր իմոնտիեաց լուսաւորութեանը և օժմոնը համար...

Ա. Գ. ԼՈՒՍԱՀՈՐԻԶ

Սերը՝ անթարգմանելի ծնունդն է Աստուծոյ՝ որ լոյս կուտայ՝ մեծցոծ սիրաներու և խաւարին մէջ ինկոծ հոգիներու։

Ա. Գ. ՆԱԲԵԿԱՅԻ

Սեր դրախտի ընտանիք հոյուր տունին մէջ պէտք է փայլի անրիծ արեւի պէս՝ քանի որ տուն և ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու անհան է, որոյ նահապեալիոն աթուին վրայ կը նատին ծընողք, հայրը իրեւ թագաւոր, և մայրն ալ իրեւ թագուհի, և կը կառավարեն հպատակ ընտանիքը... (զաւակացը):

Խ. ՀԱՅՐԻԿ

Աերը՝ հոգիին ամենէն Սուրբ Հրայրքն է, որոնց
ներշնչութեամբ է միայն որ կարելի է ունենալ բա-
նաստեղծութեան ամենէն հոգիացեալ ձեւը։ Սէրն է ա-
ւելւը շարականներու անփոխանակելի արժէքին գողտ-
նիքը։

Դեր. Տ. ՊԱ. Թ. ԳՈՒՇԱԿԵԱՆ «Երուասղէմ»

Աերը՝ հոււտաք յոյս ունեցող էտկին սիրա սկիհին
յոյս նշխարհն է, լեցուցէք ձեր սրախն մէջ սիրոյ հո-
գեկան հարստութիւնը, ան ձեզի խանդ ու եռանդ պի-
տի պարզեւէ։

Գեր. Տ. ԵՊԻՍ. ՄԱՄԲՐէ ՍԻՐՈՂՆԵԱՆ
Առաջնորդի փոխ։ ի Գահիրէ

Աերը՝ գրական գեղարուեստական սիրահար սեռե-
րուն սրախն մէջ, յայտնութեան ասաղին պէս կը ծագի
յանկարծ, ուրկի՞ց կուգայ այդ յոյսը... ոչ ոք գիսէ
բացի Սէր Աստուածէ։ Այդ Սիրոյ նշոյլը՝ ուրիշները
լուսաւորելու ճառագոյթը, ոչ գորոցը կուտայ ոչ ու
ուսուցիչը այլ կը ծնի առաջանդաւորին սրաէն, բայց
ընու չի մնանիր...»

ՇԱՀԱՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ, բանախօսութիւն Հայ
Գեղ. Միութ. Սրահը, Գահիրէ 1932։ (1)

Աերը յոյսն է մեր ներքին կեսնքին, մեր զոր-
գոցման աստիճանը ցոյց տուղ սրախն Արեւը, հոգիին
Հահը...»

ՕՆՆԻԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ (2)

Աերը՝ հոյրենատէր ազգասէր մորգասէր ընտանե-
աէր կրօնասէր ծնողասէր՝ անհատին համար, ամէն բանէ
գերիվեր է՝ նուիրական արբաղան հուրին պէս «Վեստ-
եան կոյս»երուն նման, ո՞ւր որ երթայ իր հետը կը
պատցնէ Սէր Լոյսը... քանի որ՝ հոգիին տաճարին մէջ

վառած ջոհին բոցը՝ տառծ է հայրենիաց նուիրակոն
բագինէն...

Գ. Տիկիրկիրելն (3)

Աերը՝ գրական գիրի գիւտի, որ յանկարծ ցտթեց
«Սահակ և Մեսրոպ» սուրբերուն սրտին մէջ Աստուած
ծային տեսիլքով մը, մեր հայութեան կեանքերուն
լոյս տուող կարծես Արեւ... պահենք գուրգուրանք
այդ սուրբ սէրին վրայ՝ օտար երկինքներու տակ խակ
փայլեցնելով այդ սիրոյ բոցը՝ որ մերն է...

Լեհոն ԹԱՆՃԵԱՆ (4)

Աերը քրիստոնէական աշխարհին մէջ ապրող սե-
աերուն սրտին մէջ՝ անբիծ չուշան ծաղիկի պէս թող
ծաղկի, գրախտի վարդերու թոյր ու բոյր տալու իր
մօտեցողին... կեանք խաչալիդ տաշտին մէջ մշակէ
սիրոյ հաւատաքիդ յոյսիդ հունակը... (ո՞վ մարդ, կի՞ն)
և սիրոյ արշալոյներ նոր նոր ճառագոյթներ պիտի
աեսնես սիրոյ սրբազնն հունակը բուցնելու ու ա-
ճեցնելու...

ԲԻՒԶԱՆԴ ԿԵԶԻՉԻՊԵՅՑԻՑԻՔԵԱՆ (5) — 1ին 5 թի-
ւերու յարգելի հայրենակիցներուն «սիրոյ խորհուրդ-
ները» տառծ եմ 1932 Հոյ Գեղ. Սրանին մէջի բանա-
խօսութեան միջոցին:

Աերը՝ որ չըլլար անհրաժեշտ՝ տէրը պիտի տար
հրաժեշտ... ու երկինքը մութ ու տեեր մնանկացած
պիտի հռչակուէր...

ՓԲՕՖ. Յ. ԳԱՅԱՆԵԱՆ
«Մի մունար զիս» բանասկեղծին գիրքէն

Աերը՝ թանկարժէք է գին չումի, չի կրնար ծախտ
տռնուիլ, կաշուաք՝ չընդունիր եղբայրական մնկեղծ
սէրը... անսէր միլիոնատէ՞ր մ'ես, փաղաքշանքով՝ շո-

զոքորթութիւնով յոխորատով ես... ճէնթըլմէն եմ
ոչիք միւսիւ» մըն եմ ըսելով... կը հպորատնա՞ս առ-
քաղաղի պէս... ոսկի՞ն կը պաշտես... բայց կուտ մը
չես արժեր քանի որ Աստուծոյ սիրոյ նշոյլը սիրտդ չի
լուսուրեր... ճանկ մը հողով պիտի կշտանաս մարդ-
էրէշ գեւ...

ՊԱՏ. ԽԱՆԴԱՄՈՒԻՐ

Աերը՝ անկեզծ է փափկանկատ հաճելի է անուշ է
արի բարի է, հաւատարիմ է, իմաստուն ազնուաբարոյ
է, բայց ոչ շահախնդիր...

«Հայաստանի Կոչնակ»

Աերը՝ սէր կը ծնանի, ընկեր մը և ընկերուհի՞ մըն
ես սիրոյ... անրիծ սիրառվ սիրէ կ'ըսէ. սիրոյ Աստծոյ
Յիսուս ըսելով «Ալիրէ ընկերդ անձիդ պէս»։ Աէրը բո-
լոր տուաքինութեանց մայրն է, կրօնքի հոգին, ընտա-
նիքի անկիւնաքարը, ընկերութեան հիմը. երանի ա-
նար որ՝ լուսաթոյր սկին սիրաը բացած «Աեր» կը քո-
րոզէ, ճառագայթի պէս տմէնուն լոյս ու յոյս տալով
քիւր երանի...

ՓԲՕՖ. ԱՆՏՐԻ

Աերը որ գրամով լիներ, զինք երել պիտի կրա-
կով... սէրը խնձորով պիտի ու արհէմ արհէմ շոքա-
րով... անոյշ մեղրի լեզուով...

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒԶԱԿ

Աերը՝ պրտին իրը ջահ վառող «անհատը» լուսավառ
բացէն ելեքարացը տաքարիւն է, արաքաշարժ է, ան-
կեղծ է, փափկանկատ է, հաճելի է, անուշ է, քաջա-
սիրտ է, համբերող է, հաւատարիմ է, իմաստուն է,
երկայնամիտ է, ազնուաբարոյ է, անշահախնդիր է,
պատուաւոր է, առաքինի է, վեհ ու վսկէմ է... ու սի-
րոսկիլճն ալ ասանայ է... մարդեր խաբող։

ՏՕՔԹ. ՔԲՕՖԹ Ամերիկացի

Սերը բոլոր առաջինութեան մայրն է, հաւատք
յոյս սէր ունի՞ս սրտիդ խորանին մէջ՝ որ մը պիտի
փոյլիս իբր արեւ...

ԹՈՂՄԹՈՅ

Սերը՝ թէ որ իր անրիծ լոյսով սիրեա՝ դինովնաս
սոխոկի պէս ճառագայթներու շաղէն շողէն... սիրոյ
հանձորը կը ծաղկեցնէ, ըղձանքիդ հրեղէն վարդը:
ԱՐՍէն ԵՐԿԱԲ

Սերը՝ կը հանգչի մէն մի անկեղծ անրիծ մնեց միտ-
քերու մաքուր մտնուշակ հոգիներուն յատակը... նման
կոնթեղի լոյս տալու համար, ինչպէս ծաղկավարդերու
կոկոնին պակունքին մէջի անուշ ցօղի Հիմը բայրը...
Յ. ԳՆԱԾԵԱՆ

Սեր սահման չունի՞ մեծ հանձորներու լուսավա-
միտքերուն անրիծ սիրոյ երկինքին պէս... մնեց գլուխ-
ները սիրուրբչիս, գրական գեղարուեսաւկան «ար-
ուես» կ'ստեղծեն, փոքրիկ գլուխները «արիես»:
ԿԵՅԹԻ

Սերը՝ սիրող անկեղծ անրիծ սիրուերու կը վերա-
բերի տեւի, քան թէ միտքերու... Սերը հրեշտուկնե-
րու կողմանէ տատղերուն տուած ողջոյնն է, Աստուած
Աէր է, Աստուած ամէն արարածները սիրոյ ծաւայելու
համար ամեղծած է, բայց՝ հրեշտուկներ և հրէներ ալ
կոն... որ հրէշը սիրուպիղծ անիծուած է, իսկ հրեշ-
տակը սիրասլաց օրնուած...

«Թշուառներ» Վ. Հիհկօ
(ականջը խօսի սիրուպիղծ շիք միւսիւին)

Սերը՝ ընդհանուր օրէնք մը ունի այր և կնոջ սե-
տական արամարանութեամբ, երբ որ մին գոռոզ է սի-

բոյ խորհուրդին անստեղեակ՝ ինքը չոտ առելի նոււազ կը սիրուի սիրողը սիրուիլ կ'ուզէ... բայց սիրոյ բարձունքները սուստունելու թեւ չունին ստորին սեռերը...

Յ. Ա. ՓիԱՐ

Աեր՝ անրիծօրէն սիրող սրտին տէրը՝ ազնուականութեան ջանակիր մըն է, քանի որ մեծ սրտին տառարին մէջը Սէր Աստուածութիւնը՝ իր սրբազն ծէսերը կը կատարէ... եթէ ևս իմ սիրոս մերժեմ տառաւածոյին սիրոյ պաշտամունքներէն, ո՞վ պիտի կատարէ բանստանեղծական տառքինութեան սիրոյ խորհուրդները... դժոխքի սիրապիզծ գեւե՞րը...

ՏԱՆԹԻ

Աերը՝ անիկիս թեւն է, որ Աստուած տուան է սիրայուղիս սրբին... գէպի զինքը երկինք արեւին քով բարձրանուլու համար...

ՄԻՇԵԼ ԱՆԺԵԼԼՈ

Աերը՝ ան որ կը սիրէ հոգիով անկեղծ անրիծ տառաւածոյին խորհուրդով, ուրեմն ան կը թոչի սիրայոց թեւերով՝ գէպի երկինք... ազատ և ուրախ, բան մը չի կրնար արգիլել զինքը... ան կրնայ ամէն բան կտառարեւ իր տաղամնդով:

ԱՊԿՐԱԾ

Աերը՝ սրտին բարյոյխօսներուն քաղցրագոյն նեկատրն է, լաւագոյններուն գեղեցկագոյնն է, հովուերգութեան հրաշագործը՝ բանստանեղծութեան քնարը...

ՊէՅԹԻՆ

Աերը՝ լուսավառ, եղտն սիրարբշիւ սեռեր՝ որոնք «Արեւը» իբր սիրոյ սրբունի պաշտեցին... բայց ևս գիտեմ որ Արեւը Աստծոյ մշտովառ ժողիտն է...

ԹԵԹ. ՊէՐՊէՐԵԱՆ

սերը՝ Աստծոյ քնարին մէկ արձագանգն է, սիրու-
սուն սրտերուն մէջ կրկնուած...

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ

սերը՝ ան երկնային կայծն է որ կը հրահրէ ամէն
զգացյուն սիրտ երբ այն անկեղծ է...

ՍԱՐԿՈՒԱՆԴ

սերը՝ ո՞վ լծորդեց մահուան հետ ո՞ր աղջիկը մոռ-
թեց՝ իր հոգիին մէջ անարփանքին անկեղծ աղաւնին՝
ու օր մը անոր արիւնոտ վերադարձը չապանեց... կը
յիշէ՞ք սիրուպիղծ սեռեր ձեր չորչարած սիրոյն խղճին
ձայնը...

Յ. ՕՇԱԿԱՆ (Խ. ՄԵԿԱՆԻ)

(ականջը խօսի շփացոծ լլկած աղջիկոն)

սերը՝ գրոկան մշակութային դաշտերուն մէջ աշ-
խատող մշակին... «վարդ» մը կը նուիրէ թոյրով բոյ-
րով, ու փուշով... շատերուն անուշ հոռ, շատերուն
արիւնող փուշ կուտայ այդ վարդը... բայց առևի լու-
է «վարդ» մը ըլլաւ «հոռ և փուշ» ունենալ... քան
թէ պարզ սիստա մը ոչ «փուչ» ոչ առևշ «աբոյր»
ունենալ... Արեւին առևիը»

ՄԻՆԱՆ ԶԵՐԱԶ

(ականջը խօսի խոտարած «խոտ» սեռերին)

սերը՝ հոգւոյն կանթեղն է պլողացող՝ և կեռնքը
լուսաւորող ջահը երթիւը՝ երբ որ մարի այդ սիրոյ
լոյսը կեռնքին տաճարէն, յանկարծ մութին մէջ կը
մնայ կեռնքը ու հոգին...

ԱՍԿԱՆ ՊԵՏ ՄԱՐՏԻԿԱՆ

Սերը՝ սիրող, անկեղծ, անբիծ, վեճ ու վաեմ սրտի
աէր սեռերուն սրտէն՝ ատելութեան թոյնը, սիսակալու-

թեսն ժահրը կը թափէ ... քանի որ Աստուած սէր է և
ներդամիտ:

Վ. Թէ՛ՔէԵԱՆ

Սեր՝ անհունին մէջ լոյս տուող՝ սիրասլաց սեռե-
րուն փարոս մըն է, սիրոյ վառ ճառագայթներէ զուրկ
մարդը՝ ստորնութեան, ստութեան մէջ կեսնքը կը
թոռմեցնէ իբր «խոտ» մը աննշան ... :

Վ. ՄԱԼԷԶԵԱՆ

Սեր՝ հայրենասէր, աղքասէր անհասին համար՝
խանդ ու եռանդ պարզեւող աղաւնեակ մըն է, հայրեն-
եաց գրախտէն սոււտոնող սիրասլաց՝ անհէութեան հո-
գիի աւիւնով՝ արտեր, հոգիներ խայտացնող :

ՅՈՒՆ. ՊՕՂԱՍԵԱՆ (Խմբ. Արեւի)

Սեր՝ սիրասլաց սեռերուն կեսնքի ամենամեծ
գրդիւն է. եթէ բանատուեղծին, գրագէտին քնարի գե-
զօնէն, երաժշախն եղանակիէն, աշուղին հովուերգութե-
նէն, նկարչին վրձինէն սիրոյ նշոյլը մարի, ցրտասա-
ռոյց գորտերու պաղ ձայնը կը մնայ:

ՖԲ. ՆԻԶԵ

Սեր՝ գեղարուեստասէրին սրտին ջանն է. սիրէ
գեղարուեստի թագուհի գրականութիւնը ... ամէն
«գիրք» ներշնչումի մը ցայտումն է, կոչումի մը ծը-
նունդը, երկնային պարզեւ, մշտավոր աստղ մը ...
կարգա՝ կեսնքին մէջ յոջողութիւն դանողը «կարգա-
ցողն է» ... ժողովուրդներու աղնուական զաւակաց
մտաւորական հակումին կնիքը կը կրէ գողարիկ Գիրքը:
Ա. ԱՐԻՒԱՐԵԱՆ

(Տգէտ, անուս ստորիններուն ակտնջը խօսի...)

«Սեր՝ սրտիս սազ է չալում

«Ի՞նչ կայ անմահ այս սուտ աշխարհում ...

«Գիրք սիրէ, քուլոմ սիրէ, առփթար սիրէ
և բրգել սիրէ ... նրանք կեանքն են անմահացնում:
Անմահ հայ աշուղ ԱԱՅԱԴ ՆՈՎԱ»

«Մէրը՝ սիրոս կը խայտացնէ, ան իմ ոէր
և բրգ դինի կին» ես Բապով ինձ րեր ...

«Ամեմ, երգեմ, սիրեմ ... աչխարհ դու անցիր
և ի՞ն մարդ ահա սէրը՝ կեր, որբ, ուրախ լեր» ...

Հաջակաւոր պարսիկ բանաստեղծ ՕՄԱՐ իԱՅԱՄ

Սերբ՝ «Երեք» գիրով կը կտպուի . . . իսկ խենթ
սիրոհորները յաձախ պողպատեայ զլթայով ... :

ԵՂ. ՏԵՄԻԹ ՃՊԱՇԵԱՆ

Սերբ՝ տաելութիւնը՝ ուրախութեան, հսութեան
տեղ՝ զոհողութեան, վրէժինզրութեան տեղ՝ եղբայրա-
սիրութիւն, կտղ (վէճ) և կոխւի տեղ՝ խողաղութիւն,
խունակութեան տեղ՝ ներդաշնակութիւն, չարին տեղ՝
բարին, մոհուան տեղ՝ կեանք ... կը պարզեւէ, սիրե-
ցէք զիրար եղբայրական անկեղծ Քրիստոսի սէրով՝
ո՞վ սմմիտքանութեան գրօշմը կրող հայ զաւակներ ...

ՂԵԽՈՆԴ ԱՐՔ. ԳՈՒՐԵԱՆ

Նահատակուած ի Ամերիկա 1933 Դեկտ.

Սերբ՝ սիրոբուղիս սրափ մը ամէն բան կուտայ՝ ով
որ սիրող «Սիր» մը ունի ամէն բան ունի ... : Սիրոյ
յագեցումներու, գոյոցումներու, յու գումներու, առառ-
պանքներու, առառանքներու, տենչանքներու, տանջանք-
ներու, յուստվրիսումներու, երազներու, արշալոյնե-
րու ... աւիւնով եռացող սկին սիրաը ազնուականին՝
ամէն բան կուտայ մարգոց . բովանդակ էութեանց
զգայարանքները՝ այդ Աստուածային անրիծ սիրոյ լոյ-
սով վտա է ... ԿԱՐՏԻՆԱԼ ՄՈԶԱՐԵՆ

Սերբ՝ Աստուծոյ ազատութեան լոյսը՝ որ լուսուա-
բած է Արտաստածին Հայ ցեղին զաւակացը սիրոծին

սրաերը ... Լուսուորիչին անշէջ կանթեղին պէս . ո՞վ
անիծուած համիասնման , անօրէն անգութ , կեղեքիչ
բռնականներ ... չէք կարող մարել՝ Ազատութեան սի-
րոյ նշոյլը աղդիս գաւակացը սիրաբաղիս սրտէն ...
որոնց հոգին նոյնան վրէժինդիր Եհովային հետ չփում
ունի , կենաց Ս. Ազաւնեակի մը պէս՝ ձիթենիի ձիւղը
լաւագասկ հիւստծ՝ ի խնդիր ազատութեան , Սէր լոյս
յոյս հաւատաք կը ցոլացնէ ... :

Սրբազնագոյն Տ. ՍՈ.ՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Մեծ Տանն Կիլիկիոյ

Ակրը՝ Աստուած է . սիրէ սրբազան սիրովդ Աստ-
ած և Աստուածոյ վասանէ , և Աստուածոյ օրէնքին համա-
ձայն պատիւդ բարովի բանէ , ազատութեան յաղթանակի
ծիստան դրաշակի պէս ... Ածտուածոյ սիրոյ լոյսը . քեզի
պիտի տանի , մուտի գանկիրով արիւնասուշտ չար բըռ-
նականներու դիւտնար հոգինուն յղացումը խոզիու-
զելու ... :

Պելճիքայի հանգուցեալ ԱԼՊԵՌ ԹԱԴԱՒՐ

(Կը պատմուի թէ , երբ պատերազմի չտառուած
Վիլհելմ չար բռնականը դիւտնար հոգիով , աստանա-
յական յղացումով ... կ'ուզէ վեհ Պելճիքայի ազնիւ
աղդը աչնչացնել՝ Եւրոպան մոխիրի վերածելու և աշ-
խարհը մէկ հօտ և գինք ու հովիւ չտառուած մը ըլլու-
լու ... — ինչպէս հիգրա Համիխոը Հայ աղդը պիտի-
ոչնչացնէր . հանգուցեալ անմահ Ալպէն թագաւորը նա-
մակ մը կը գրէ ըսելով մորգակերպ աստանայ Վիլհե-
լմին . «Կրնաս փոքրիկ բայց վեհ Պելճիքայի ազդիս զա-
ւակները ջարդել , մոխիրի վերածել չեն շող քաղաք-
ներա(նման հայուն առ թալաթ) ու զու կամ քու հոգիով
իրը մահագոյժ բու մը ... ուերակներու վրայ թագա-
ւորել ... բայց Պելճիքայիին վեհ ու անմահ ազատասէք
հոգին ու պատիւը բնո՞ւ , բնո՞ւ , բնու երբեք ... չես

կարող ոչնչացնել ... քանի որ ան ազատութեան սէրով
լոյսով է մկրտուած

Աերը՝ մայր հայրենիքի տնկեղծ հայրենոսէր վեհ
զաւակներուն սրտէն՝ նման երկնքի աստղ մը, ով տն-
գութ սիրապիղծ բանտկալ կեղեքիջներ, չէք կարող
մտրել, շինծու զէնքերու դժոխտահազ գործիքներով ...
նման Դոււսու Ներինի, Ս. Երուսաղիմայ վեհ զաւակին
Քրիստոսի, որուն աստուածացած սիրոյ կայծը՝ սիրո
սկինէն մտրել ուզող՝ Հերովդէս—Պիլատոս դահիճներու
պողպատեայ սուրերը, սուբինները՝ սիրոյ ազատութեան,
արդարութեան համար խոչուած չարչարուած փայտ
խաչին տակն իսկ, կտոր կտոր փարուեցան ... :

Անմահ ՇԱՎՔՔԻ

(Եգիպտասի արար բանտառեղծներու իշխան)

Աերը՝ գրական գեղարուեամի տաղանդ ու սիրո ու-
նեցողին գերագոյն թագուհի մուսան է, հոգւոյն բոլոր
ազնուականի գեղեցկութիւնը ցոյց տուող՝ որուն սիր-
աը «Աեր» ածող քնար մ'է ... :

Ան որ սիրոյ եւ նուիրումի զգացում ունի ամէն
բան ունի, բայց ասորին և աննշան անուերուն, ու չոր
կեղեքիչ բանակախներուն կտոէ տնզգայ սիրաը ... քօ-
գարկուած է սեւ ու մեայլ մշուշով, ամպով, սրճնք
կտրօտը ունին գրականութեան սիրաբուղիս արեւի լոյ-
սին ... :

Վ. ՆԱԽԱՍԱՐԴԵԱՆ

(Խմբ. Յուսարերի)

Աերը՝ Ասառւած է, յոյսիդ լոյսին կանթեղը մարսէծ
է. մօտեցիր սէր Ասառւծոյ՝ ան կրկին պիտի վառէ սիր-
աըդ ... :

Գ. ԶԱԳԻՉԵԱՆ

Սերբ՝ հայրենասէր, ծնողասէր, եղբայրաստասէր անհաներաւն սրտին նման է «Արեւ»ի և «Լուսընկայ»ի; որոնք տուտպակոծ կեանքին լոյս կուտան, մին դիշերը, և միւսն ալ ցորեկը ... : Ու անհայրենասէր, անեղբայրասէր, անծնողասէր և անտառուածասէր մարդ հրէշը «դրամավաճա» կ'ըլլայ ... որուն սեւ սիրտը՝ սիրոյ լոյսէ զուրկէ է, ու ագան ոսկիներով անկուշտ ոզին ալ «ձանկ մը հոզով» ... պիտի կշտանայ՝ իրր օճ...
ՄԱՍԻՄ ԱՊԱՀ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Սերբ՝ հայրենիքի, ծնողքի, ընտանիքի հանդէպ տածողին սրտէն, բնուռ չի մորիր մութ ու մուսլլ կեանքի գիշերներուն մէջ խակ՝ քանի որ՝ հաւատքի, յոյսի լոյսէն վաւուած սիրտը սիրոյ անշէջ լոյս տալ կ'ուզէ նըմն ասազի... :

Ա. ՇԱՀՊԱԶ

Սերբ՝ սիրտարաց սեռերուն կոնսոկին բնուռ ծանրութեան բեռ չի տար, երբ ան անկեղծ է : Սիրող սիրտ մը ունկցող սեռը խնդութեամբ կ'ընդունի սիրտծին բեռը, ինչ որ գեռար ու անտանելի է անաէր և անսիրտ անհատին համար ... :

ԱՐԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆ (Կմբ. Արտքսի)

Սերբ՝ բնուռ չիյնար. տեւելի անապարծութիւնն է «Ողոտածառ կ'ըլլայ կիներուն և մարդոց անկումին», քան թէ աէրը ... : Խնկած սեռերուն առաջին մտածումը գործի գուլը չէ. հապա ուրիշ սեռեր ալ մոլորեցնել՝ որոնց կ'ըսեն սիրոպիղծ ...

Ե. ՄՄՐԼԵԱՆ (Սաւառնակ)

Սերբ՝ տւխնալի սիրտ գոնճ ունեցողին համար՝ բովանդակ աշխարհի նիւթական անցողական սին փառքի տակին հարատութեան կեղծ վայելքներէ, տուաւել խսնդ

ու եռանդ հեշտանք կը պարգեւէ, դրամապաշտը սիրոյ լեզուէն անտեղեակ անզգայ մեծատունի մը սիրոց քարագայուի պէս ի՞նչ կը հասկնոյ սիրոյ լոյս արեւէն...

Յ. ԹԴԻԵԱՆ

սերը՝ կիանքի տմբողջ ժամանակի անիւին մեքենային իւղն է, քոլեցուր մեքենադ սիրով լւղոսէ որ շուտ չի ժանգոտի և անցեալին ու ապագային հայրենաեաց վարդասփիւռ գրական դաշտերը մշտկէ, հանկէ նորէն սիրոյդ ծաղիկը պիտի բռւննի...

ՍՈՒԳԻՄ ՄԻՆԱԱԱՆ

սերը՝ կը հրահրէ զգացցումներդ, ու սրտիդ երակները՝ հոգիիդ լարերը... երբ սիրերգակ սոխոսկ բանատեղծներուն սիրոյ քնորին լեզուէն կը հսկնաս...
Գրագիտունի, Վիթ. ԱՐՇԱՐՈՒՆԻ

սերը՝ քնքուշ տնուշ տղջիկներուն սիրտ պարտէղին մէջը բունսող կոյս կոկոն վարդածողիկ մըն է... որուն շուրջը կը բղզան ոստոսակալով մտնչուկ մեղուներ... իցիւ թէ մնորի հիւթ սիրոյ նեկտոր՝ ծծած պահերնուն չի խայթէին քնքուշ անուշ ծաղիկը...

ՀԱՅԿԱՆՈՒԾ ՄԱՅԻՔ

սերը՝ ով չի սիրեր՝ մայր-ընութեան պարզեւոծ պուէտ-պլատուլին նման սիրերգակ առիւնուլի բանատեղծին սուխողին տաղերը... գրագէտին գողորիկ գեղօնը՝ հանճարին հաւատաքին լոյս ոէրը... ան չի գիտեր, թէ կեսմնքը ի՞նչ է։ ան կենգանի կտակիկ մեռեալ մըն է... :

ԱՀՊԵԼ

սերը՝ քնարահար պուէտին սիրտ սուխողին սիրեց-

դակ լոյսն է... իոէալի բարձունքէն, եղեմական դը-
րսիստի սիրոյ երանութեան գեղօններու մեղեդիները
թրթացներու. քերովքէներու նման...

ՍԻԱՄԱՆԹՈ

սերդ լոյս տուռաւ սրտիս... հարս եմ արուսեակ,
ևս մոլորուկ մը դուն ասաղ մը կեսնքիս... թէ որ ես
չըլլամ դուն ո՞ւր պիտի ցածիս...

Դ. ՎԱՐՈՒԽԱԿԱՆ

սերը՝ ջերմաշտփի նման ան ալ իր ասաիճանը ու-
նի, գտրնան բուրմունքով ատքարիսն ազնուատունմ սե-
սերուն սէրը կը նմանի Արեւի, որ ստորին սեռերուն
լոյս կուտան... բայց ստորինը՝ երբեք չի տաքնար սի-
րոյ լոյսէն նման ձմրան օդին...

ՀԱԴ. ՓԲՕՅ. ԼՈՒԳԵԲՄԱՆ

սերը՝ տրեւավառ անրիծ սրախ աէր ազնուականին,
զերտգոյն երջանկութիւն կը պարզեաէ, ինչպէս տրեւը
ժաղիկներուն՝ ոսկիով երջանկութիւն չի գնուիր՝ այլ
անկեղծ սիրոյ նեկատարով... ստորին սեռերը յոճախ
զուրկ են սիրոյ խորհուրդներէ, որոնք սուաջին սիրոյ
քայլափոխին ճամրուն վրայ խակ՝ յայտնի կ'ըլլամ զի-
րենք, անողի մը նման տաքնալով ու սառւպի պէս մա-
րելով...

ՍԹԱՆՏԱԼ

Ուրեմն ստորին սեռերուն, սիրոսպիզծ անհատնե-
րուն սէրը՝ ասուպի պէս կը մարի... ու ազնուական
սեռերուն սէրը Արեւի պէս լոյս կուտայ սրտին... և
շուրջիններուն, տալով ճառապայմարձակ «սիրոյ խոր-
նաւրզներ»:

* *

«Թողին այնուհետեւ իւրաքանչիւր զգիւզ» և զտուն, և զագարակս, ելին հարառնք յառագաստից, և փեսոյք ի սենեկաց, անկած ծերք յանկողինաց, և կոյս տղջիկունք և պարմոն ու երախտք ի գրկոց ծնողաց... և չուէին աքսոր տառապանք ի մոհ... բոյց սեր ի ազգաց լոյս տալ սրանց»:

Անմանն Եղիշէի նկարագրած ռատուապանքը շօշափելով ոյս քափառաջրիկը... Նոյեան «գիւզաքաղաք»ի եղեմական շն-շող «առջորդակար սիրոբուզիս մեզուածան նահասակ ծնողքի մը քանդուած փեթակի ծոցէն փախչելով՝ մորդակերոց գիշատիչներու արիւնահռու կառուցէն փախչող մեղուի մը պէս... ոստոսաելով՝ անման հայ գրական մշտկութային գոշաերու հրեղէն անթառամ «վարդ մարդ գալար հանճար»ներու շուրջը... մեղրանոյշ սիրոյ նեկտոր՝ և լոյսի մոմ հուսափելու, կեռնքիս հոգիիս սնունդ, և սրտիս ալ լոյս տալու համար...».

Ու սիրոբուզիս սիրոյս փեթակին կարօտով սիրովուա, անման հայ աշուղ «ջիւանին» գեղօնը երգելով՝ անտապատէն «Հուելովին Եղիպատառ ինկոյ, որ կ'երգէ «գրիչա» ահա, իր սերը եեզի... —

Անգղ իմ որքան նկան մեսա,
«սիրս աւրեկ չի զատուի,
«հազար տեսակ չարչարանք տան...
սիրս նոզիս քեզանից չի զատուի»:

Վեր 2

ՀԱՅԿԱԿԱՆ
ՆՈՐ ՊԱՐ-ՍՐՁԱՐԱՆ
“ԿԸԶՔԻՆՈ ՍԹԸՄՊՈՒԼ”
Շարան Ապշիւլ Ազիզ, «Օրօքսի Պահ»ի դիմաց

Նախկին «Քափէ-Պար Բլիւլի էլ Շարք»ը՝ որ վոլոտեցաւ «Կաղինօ Աթամանուլ»ի, կ'արժէ անգամ մը այցելել այս ընդարձակ պարտէղով Պար Արծարան Գուլէճը . . . որուն մէջ կարդալիք ամէն տեսակ գիրքիր, թերթեր՝ Արեւ, Յուսաբեր, Արաբս, Սաւառնակ, ամէն օր պիտի գտնէք միշտ նոր՝ որմէ ալ լոյս տեսաւ այս «Գիրք»ը . . .

Կարսաններու սպասարկութիւն՝ ամէն տեսակ մաքուր անխարդախ ըմպելիներ, պոլսական առատ մէզէներով չափաւոր գիներով, սուրճ Պրաղիլեա 20 Ե. Դ. և Եէմէնի 24 Ե. Դ. կը ծախուի, Պիլարտօ ժամը 4 Ե. Դ. սափրիչ, առատուան մաքուր ֆուլ և ամէն բան կը գտնուի քէյփի տէր մարդոց համար . . .

Տէր և Ցնօրէն
ՅԱՐՈՒԹԻՒՆ Դ. ՄՈՌԱԼԵԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԷԿ ՏԱՐՈՒԱՆ ՄԷԶ ՏՊԵԼԻՔ
ԳԻՐՔԵՐԸ ԿԱՐԴԱՑՔ՝

- 1.— ԱՂՋԱԹՆ ՔԵԶ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ
(ՔԵՐԺՈւածներ)
- 2.— ԱԽՐՈՅ ՆԱՄԱԿԱՆԻ
(Սիրահար սիրալրշիու սեռերուն)
- 3.— ԱԼԲ, ԱՏԵԼՈՒԹԻՆ, ՏԱՌԱՊՈՆՔ
(կամքի, սրտի, ճաշակի, տէր երկ-
սեռերուն. — Արձակ)
- 4.— ՄԵԽ ՄԻ ԽՈՈԽԻՐ ԱՂՋԻԿՈ . . .
(կալուածատէր միլիոնատէր մը երա-
դող դարեջրատան ստորին ծառայի
մը աննշան կինը. — Իրական վէպ)

ԳԻՒՆ՝ 4 ե. Դ., 5 Ֆր., 1 Շիլլ.


Դիմել հեղինակին այս հասցեով՝

ARTIN MORALIAN


PROP.

CAFE - BAR CASINO STAMBOL

Rue Abd-el-Aziz, LE CAIRE (Egypte)



[505]



A II
57912

ԳԱԱ Երևանաբար Գիտ. Գրադ.



220057212